


ՄԻՀՐԱՆ Յ. ԱՃՏԵՐԵԱՆ

ԿԵԱՆՔԻ ԾՈՒԷՆՆԵՐ

ՏՊ. ՈՍԿԵՏԱՌ
ԳԱՀԻՐԷ—1920

891.99

Ա-27



ԿԵԱՆՔԻ ԾՈՒԷՆՆԵՐ

06 DEC 2010

26 MAY 2005

891.89
4-27

ՄԻՀՐԱՆ Յ. ԱԺՏԵՐԵԱՆ

ՊԱՅՐԱՍՑՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԵՆ

Դիմանկարներ

Գողգոթայի ձամբուն վրայ

Աստղիկի Պարսեզը

ԿԵԱՆՔԻ ԾՈՒԷՆՆԵՐ

ՏՊ. ՈՍԿԵՏԱՌ
ԳԱՀԻՐԷ-1920



55807-66

Ս Տ Ր Զ Ա Ն Ք

Դասալիքի իմ խղճիս մէջ, գիշեր
կայ:

Թէեւ, միջօրեայ արեւէն, շուրջս
սպիտակ բոցի մը պէս կը փողփողի,
հողիւս վրայ խաւար կ'իջնէ յեղակարծ
թռիչքով:

Ու ես կը նայիմ, երկար սեւեռումով,
ազատամարտիկներու հոյլին՝ որ կ'անցնի,
կը հեռանայ մօտէս, ցայգանուագի մը
նման:

Իմ սրտիս վրայ, որպէս շփոթած
որսի, սեւ ստրջանք մը կ'իջնէ սայրա-
սուր կտուցով . . . :

Չ Ղ Չ Ո Ի Մ

Արուեստանոցի մը ներքնասարահին մէջ, բարձրագլուխ, խրոխտ ուղմիկներ կը լուսանկարուին :

Նախասարահին մէջ, անկիւն մը քաշուած, կ'սպասեմ ես ոտքի վրայ, որ իրենց մեկնումէն առաջ՝ ձեռքի նշանով մը ցոյց տամ անոնց փերեղակի ապակեւոր դարանս .— «Քաջ Սկովտիացիներ, ակնարկ մը դէպի այս կողմ : Ձեզի պիտանի ամէն բան կայ հոս :»

Իայց ահա՛, դուրսէն, կամաւորներու եղբայրական խումբ մը կ'անցնի մայթն ի վար, թունդ քայլերով, ու ներսէն, բարձրագլուխ, խիզախ Սկովտիացիները կուգան կ'անցնին առջեւէս ու կը մեկնին, առանց որ ես կարող ըլլամ ընդհանրապէս երթալու և ցոյց տալու իրենց

ապակեւոր դարանիս հրաշալի ոչնչութիւնները :

Ի՞նչպէս շարժիլ շահախանձ դարանակալի իմ անկիւնէս, ես որ յանկարծ, քարի փոխուած եմ, կոչկոռոտ քարակոյտի մը, և որ սակայն, կ'զգամ թէ՛ ահազին մուրճ մը անհատնում հարուածներ կ'իջեցնէ իմ վրաս, ու կը կոէ, կը կոփէ զիս, զիս զըջումի անդրի՛ մը կը շինէ, վայրահակ գլուխով ու արտասուքէ վարագուրուած աչքերով . . . :

Շան-կառքիս (dog-cart) մէջ :

Նստարանին վրայ, իմ աջ կողմս, պարմանուհի մը, զուարճասիրութեան խորհրդապատկերի մը նման գուարթ, և որ խիստ ներդաշնակ պսակումով մը պսակուած է ինծի հետ, քանի որ ես ալ, իմ կարգիս, կը խորհրդանշեմ «ուսեալ»՝ այլ թեթեւասիրտ երիտասարդութիւնը փոթորկազերծ քաղաքին :

Սանձն ու խարազանը ընկերուհւոյս յանձնած եմ, որ իր ուղած կերպովը և ուղածին չափ խարազանէ ձին, ու ցնցէ անոր սանձն ու տանի զիս, արշաւասոյր, ս'ըր որ կամի :

Անիւնները՝ ծաղկազարդուած՝ կը թաւալին մեծափարթամ պողոտաներու մէջէն, մտրակը սաէսկ կը շաչէ աշխէտին կողն ի վեր, բոժոժը հունչ հունչ կը հնչէ, և մենք՝ կամայ թէ ակամայ՝ մեր նստարանին վրայ, կառքին հետ, օստոս-տելով՝ կը մտնենք հրապարակ :

Եւ անա՛ զօրասիւն մը որ ճակատէն կը վերադառնայ փոշեթաթառ ու քրտնաշող, և ուրիշ մըն ալ՝ համակ հրացան, սուր ու պղինձէ դէմքեր՝ կը մեկնի ռազմադաշտ, թնդուն քայլերով :

Շարժում մը կ'ունենամ, ցայս վայր ինծի անծանօթ շարժում մը, և ձեռքս կ'երկնցնեմ մտրակին. — « Տիկին, սանձն ու խարազանը, խնդրեմ ինծի յանձնէ, շո՛ւտ. զի, կրկնակ սա՛ զօրաշարքերուն վերեւ, օդին մէջ, օդային հայելի մը կը տեսնեմ կախուած՝ որուն մէջ դուն ու ես կ'երեւանք քովէ քով. ես՝ ոլորած պիտերով փքոցուոոյց խամաճիկի մը նման, և դուն՝ — ներքէ՛ աչքերուս — ցուցափեղկերու դեղապաճոյճ՝ այլ անհողի՛ պուպրիկի մը հանգունակ : Ա՛խ, տիկին, շո՛ւտ, խարազանն ու սանձը ինծի յանձնէ, որ սա՛ կողմնակի փողոցն ի վար կորսուինք՝ առանց նշմարուելու : »

Շ Փ Ո Թ Ա Ն Ք

Մատներս քնարիս՝ կը պրկեմ անոր
լարերը, մեծ փոթորիկի մը երգին հա-
մար :

Խուլ որոտումով ձայն մը կուգայ
կ'ընդամիջէ զիս, հեռուէն .

— Երգի՛չ, թո՛ղ քնարդ, և աղեղ ու
նետեր առնելով՝ գնա՛ որսի :

Որոտումին կը պատասխանեմ, ճայ-
թուն ծիծաղի մը փայլատակումովը :

Անծանոթ ձայնը վերստին կ'որոտայ,
այս հեղ խիստ մօտէն .

— Թո՛ղ, թո՛ղ քնարդ, երգի՛չ, և
աղեղ ու նետեր առնելով՝ գնա՛ որսի .
վազրներու և վագրաղգիներու դէմ գնա՛
որսի :

Կ'ըմբռնեմ :

Բայց, բիւրակերպ մտածումներու
անձրեւին ներքեւ, հոս ու հոն կը վազեմ
քնարս թեւիս տակ, ու չեմ դտներ
ապաստանարան մը՝ իմ ողորում՝ խեղճ
հողիւս համար . . . :

3—9—1917

Ա Պ Ա Շ Ա Ի

Քաղաքէն դուրս կ'ելլեմ հասցնեալ քայլերով, դաշտերու անհունութեանը մէջ — ու դաշտերու անհունութեանէն ալ անդին — ի բաց վանելու համար ինձմէ՛ տառապանքի ու զոհողութեան խորհուրդներս :

Արեւը մարը մտած է արդէն, ու ես դեռ կը շրջագայիմ, իրիկուան ոգիի մը նման թափառկոտ, բացաստաններու մշուշաւոր կիսամութին մէջ :

Չայն մը կը լսեմ . — « Ո՞վ է սա, որ մինչ հեռուն մահուան հռնդիւններով կը հռնդան դաշտերը, ու լեռները՝ նետահար հսկաներու պէս դետին կ'իյնան երկրասարս դլրդիւնով, հոս, կաղամբի խաղաղ ածուներու շուրջը, մրափող ջրանցքներու կողքին, ժամեր ամբողջ ման կուգայ անտարբեր սրտով : »

Գլուխս արեւելեան հորիզոնին կը վերցնեմ ցաւագին շարժումով մը, ու կը տեսնեմ նորածագ լուսինը — պատկեր իմ զարթնող խղճմտանքիս — որ կը բարձրանայ ցանցակերպ ծաւերու ետեւէն, անամպ հորիզոնն ի վեր, ու կը լուսաւորէ զիս, կը լուսաւորէ կաղամբի անվերջ ածուները, ու հետզհետէ կը լուսաւորէ նաեւ դաշտերու բոլոր ճամբաներն ու գաղտնածածուկ արահետները, որպէսզի — հեշտ է հաւատալ ասոր — մութէն կուրացած պահապանները, նըշմարելով վազեն բռնեն, և ուժգնօրէն գանակոծելով՝ ինձի դարձնեն տառապանքի խոհերս, ու պարտականութեան իմ փախստակա՛ն մտածումներս . . . :

ԱՆՁՆԱԶՈՂՈՒԹԻՒՆ

Անտես՝ բայց ոչ անձանօթ ընկերակից մը, ահանջս ի վար կը մրմնջէ իր խորհրդաւոր ճայնովը.—

«Ընկե՛ր, դուն կը հռչակես հովերուն՝ թէ ցեղիդ դատն է արդարութիւն, և թէ քու եղբայրներէդ անո՛նք որ խրոխտ սիրտ ունին ու պայծառ ճակատ, անոնք կը մարտնչին ո՛չ թէ ցորենէ հացի՝ այլ ա՛յն հացին համար որ համակ լոյս է, և սնունդ՝ գեղեցկութեան ու յաւերժական ուժի։

«Արդ ուրեմն, ընկե՛ր, ահաւասի՛կ այդ հացին հնոցը, որ կայծակնացայտ կը բոցավառի, և անոր ծուխերը՝ որ սիւն առ սիւն կը բարձրանան երկինք։

«Ահաւասի՛կ և հնոցսպանները, գիսախըռիւ ու հրամազ, և անոնց երկաթեայ բազուկները, անոնց կիկլոսկան ճիգերն ու գիշերային տխտան տաժանքները։

«Տե՛ս . . . :

«Բայց դուն զեռ ինչո՞ւ կը զեղեւիս քու բաժինդ բերելու, քու բաժինդ՝ որ բաժակ մը ջուր է և ալ մը ալիւր այն հացին համար, որ գիտես թէ սնունդ է լոյսի ու արդարութեան։

«Արեանդ հետ քու մարմինդ, աղէ՛ . . . :

«Ալ ինչո՞ւ կը տատամսիս . . . :

10—9—1917

Չ Ա Ր Թ Օ Ն Ք

Իմ խելձս — զոր ես սուխնահար ըս-
պաններ էի երէկ — ա՛յսօր, լալահառաչ
ողբերուս ձայնէն, ընդոստ արթնցած է:

Ու ես, ուրախութենէս, հրաւէր կու
տամ հիմա թշուառներուն, որ այս իրի-
կուն, առանց երկնչելու, իմ ապարանքս
գան պատառատուն կօշիկներով: Հսկա-
յադուս ապարանքս գան ինծի հետ ընթ-
րելու, և ինծի հետ, գինիի շողարձակ
բաժակներ բարձրացնելով՝ երկարօրէն
զանոնք հնչեցնելու, որպէս Յարութեան
բա՛ղցր, զուարթաթի՛նգ զանգակներ:

26—9—1917

99-10855

Ս Փ Ո Փ Ա Ն Ք

Հողիս, ըլլալուն համար հայու հարա-
զատ հողի, արիւնի ծով մը եղած է:

Արիւնի ծով մը եղած, ու անխնայ
գանակոծուած է երկինքին գաւազան-
ներովը:

Երկինքին հրեղէն գաւազաններովը
գանակոծուած, ու առիւծի մը բաշերուն
պէս իր ալիքները զստմնելով՝ մռնչած է
մոլեգին:

Ու երկինքը, իր հրեղէն գաւազան-
ները հաւաքելով սայլի մը մէջ դրած՝
կը հեռանայ հիմա, անիւներու խուլ
զլրդիւնով:

3—10—1917



Թ Ա Խ Ի Ծ

Տխրութիւն մը, իր թեւերուն մէջ
առած՝ գերեզման կ'իջեցնէ զիս, այս
իրիկունս :

Ու գիշերային մթութիւնը, սեւ հողե-
րու նման, իմ վրաս կը թափուի հիմա,
անտեսանելի թիւերով :

Ես կ'զգամ անոր անկշռելի ծանրու-
թիւնը :

Բայց Աստուածային Գթութիւնը, ըլ-
լալով աւելի մեծ քան ու է մեծութիւն,
փունջ փունջ աստղեր կը ցանցնէ զիս
ծածկող խաւարին վրայ, ու կը պճնէ,
ու կը զարգարէ զայն, գերեզմանային
սեւ հողադէզ մը ծաղկազարդելու պէս :

12—10—1917

ԿԱՐԵԿՑՈՒԹԻՒՆ

Այսօր, փողոցի տղաքներուն հետ կը
շրջի մանկացած իմ հոգիս . կը շրջի հոս
հոն, բոկոտն ու գլխաբաց, և անոնց
հետ — որպէս ծիծեռնակներու խումբի մը
— հրապարակներուն վրայ կը թռչտի,
օրուան իր ցորենահատիկին համար :

Կամ աւազանի մը բոլորտիքը, ժամե-
րով կը շաղակրատէ անոնց հետ, և անոնց
հետ — որպէս ճնճողուկներու անօթի
խումբի մը — անոր կոնքին վրայ կը
ծռի, ու ջո՛ւր կը խմէ միայն . . . կանա-
չաթոյր, թունաւո՛ր ջուր :

15—10—1917

ՄՏԵՐՄՈՒԹԻՒՆ

Ես պիտի ուզէի, որ կեանքիս վերջին իրիկունը, մտերմութիւն մը գար ինծի հեռուներէն:

Անիկա իմ դէմս պիտի նստէր, ու խօսէր ինծի՝ մխիթարութեան ու քաջալերանքի ջերմ խօսքեր:

Ես պիտի ունկնդրէի իրեն շնորհակալութեան ախուր ժպիտով մը:

Անիկա ճառագայթ մը պիտի ըլլար. մինչև ես՝ գլուխս ուսիս վրայ հակած ստուեր մը:

Ու ես գլուխս ուսիս վրայ հակած, ո՛րքան պիտի ուզէի, որ կեանքիս վերջին իրիկունը, անիկա ճառագայթէր ինծի հեռաւոր ծովերէն...

Ե Ր Կ Մ Տ Ա Ն Ք

«Ան որ չորս հինգ կամ աւելի գաւակներ ունի, հովի՛ւ մըն է անիկա:»

Ա՛յսպէս մրմնջեցին ծառերը, ընտանիքի հօր, ու ընտանիքի հայրը դիւրութեամբ հաւատաց ծառերու այս մրմունջին: Ու ծառերը այն ատեն ձայներնին բարձրացնելով ըսին անոր.

— Հովի՛ւ, քու ուլերդ մեր հովանիին տակ թողլով՝ դնա Արէսի փայլակնափայլ շարքերուն խառնուելու:

— Ծառե՛ր, ես ի՛նչպէս կրնամ իմ մանեկաւոր, խատուտիկ ուլերս թողուլ հոս, մինակ, ձեր հովանիին ներքեւ. ձեր հովանիին ներքեւ, Անօթութիւնը — անագորոյն գա՛յլ — գայ պիտի, ու զանոնք անյագօրէն լայիէ:

— Հովի՛ւ, եթէ դուն կը վախնաս Անօթութենէն, որ, իրաւ, գայլ մըն է

անաւոր կլլափով, այն ատեն մատաղատի ուլերդ՝ սա՛ քաղաքին մէջէն անցնող գետին եզերքը թո՛ղ :

— Ծառե՛ր, եթէ ես ցատկոտող իմ ուլերս դալարաւեա գետեզրը թողում, այն ժամանակ, դալարիքներու մէջէն, օձեր զանոնք պիտի խայթեն, և կամ գետը, անոնց դեռաբոյս ականջներուն մէջ իր դիւթանքը մրմնջելով, զանոնք պիտի իրեն հետը տանի մինչեւ անդունդ :

— Հովի՛ւ, եթէ դուն կը կաակածիս գետեզրէն, որուն ծաղկազուարճ դալարիքներուն մէջ, իրաւ, ապակիէ անուշ աչքերով օձեր կան, և գետէն՝ որ, արդարեւ, դէպի անդո՛ւնդ է որ կ'երթայ երգելով, այն ատեն, հովի՛ւ, դեռաբոյս ականջներով ուլերդ հետդ տար, Արէսի մեծաբոց բազինին :

— Ծառե՛ր, եթէ ես իմ փափկամարմին ուլերս Արէսի մեծաբոց բազինին վրայ աչրեմ, իրենց մայրը, այն ժամանակ, ինքզինքը պիտի կախէ . իր մայրութիւնը

անիծելով՝ ինքզինքը պիտի կախէ, ձեր ճիւղերէն :

Ու ծառերը՝ ձայներնին իջեցնելով՝ իրարու հետ խորհրդակցեցան երկար ատեն, ու դեռ կարող չեղան պատասխան մը գտնել՝ բազմանդամ ընտանիքի հօր այս խի՛ստ պարզ խօսքին :

5—11—1917

Ա Ն Գ Ո Ր Ր

Ծառերու ճիւղերուն մէջ, երկինքը
կ'օրօրուի կապուտազգեստ մանուկի մը
նման:

Անոր քովիկը, տերեւազարդ ճիւղերու
նոյն օրօրանին մէջ, կ'օրօրուի և իմ
հոգիս:

Առուակի ոգին սրինդ կ'ածէ ու կը
քնացնէ մեզ:

Մինչ խաղաղութիւնը — մա'յր որդե-
խընամ — մեր գլխուն վերեւ կանգնած,
իր յօնքերովը նշան կ'ընէ առուակին:

— Առուակ, չըլլայ որ սրինգիդ ձայնը
բարձրացնես, ու արթնցնես, աղմկասէր
երկինքին հետ՝ նաեւ սա՛ լալկան հոգին:
Իր ամէն գիէն վերաւոր Հայու սա՛ դըժ-
բաղդ հոգին, Առուակ, չըլլայ որ սրին-
գիդ ձայնը բարձրացնելով՝ արթնցնես:

Բ Ա Ր Չ Ր Ա Յ Ո Ի Մ

Պարտականութիւն մը ունիմ. — վա-
զել. կամք մը՝ ելլել:

Վազելով ելլել վե՛ր, միշտ վե՛ր:
Իդձ մը ունիմ. — Բարձունքին հաս-
նիլ. նպատակ մը՝ ջահս յանձնել:

Ամենէն մաքուր բարձունքին վրայ,
կեանքիս ջահը յանձնել յետագայ սե-
րունդներուն:

Ա Ն Կ Ո Ի Մ

Կեանքիս դեռ չաւարտած սանդուխէն
ոտքերս սահելով ինկայ վար :

Եւ անոնք որ իմ անկումէս պիտի
ծնէին, ահա՛ ծնած են արդէն գայլի ակ-
ռաներով, ու կինճի ոտքերով աճապա-
րած՝ գալ դիս կոխոտելու :

Անոնց հնչեցուցած թմբուկներու
ձայնին մէջ, կը խեղդուին օրհասի
հռչակներս . . . :

Աստուած իմ, Աստուած իմ, ո՛րքան
տխուր է ձախողիլ, ու «յաջողիլ» որ-
քա՛ն կատաղօրէն գոհիլ :

16—11—1917

Հ Ր Ա Ի Է Ր

Եկո՛ւր, ո՛վ իմ թերահաւատութիւնս,
որ ես քեզի առաջնորդեմ Անմահին Տու-
նը, հոյաշէն տաճարը բնութեան :

Իրիկնադէմի արեւը հանդերձեալ է
այսօր, եկո՛ւր :

Եկուր ու նստէ քովիկս, հոս, թըր-
թուռն տերեւներով այս ծառին ներքեւ :

Էը տեսնե՞ս խունկի կապոյտ գուլա-
ները որ կը բարձրանան ամէն կողմէ,
երկնակամարի դեռակայծ կանթեղներուն :

Ոսկի բլուրներուն վրայ արեւը կը
խոնարհի, հանդիսաւորօրէն, ջերմեռանդ
աղօթքով մը :

Խոնարհինք և մենք, ո՛վ իմ թերա-
հաւատութիւնս, խոնարհինք և մենք
ուսկեվառ այդ խորանին առջեւ :

Դաշտերը, Աւետարանի գեղեցկագոյն
էջերուն նման բացուած են մեր դիմացը :

Անոնց սեւ հողերուն մէջ թաղուելով
փտած ցորենահատիկները, տե՛ս, ի՛նչ
հողեզմայլ կանաչութեամբ կը բողբո-
ջեն . . . :

Բայց դուն ինչո՞ւ կը հառաչես, ին-
չո՞ւ մեռեալներուն վրայ կ'ողբաս դեռ,
անյոյս :

Ո՞վ իմ թերահաւատութիւնս, ծունգի
եկուր ինծի հեռ ու աղօթէ. զի այս իրի-
կուն արեւը պատարագւոր է, և գիշերա-
մուտի ձիւնաթոյր ծաղիկները՝ ցորենա-
դաշտերու յարութեան աւետարանին
հրեշտակաձայն ընթերցողներ :

26—11—1917

Ե Ղ Բ Ա Յ Ր Ո Ի Թ Ի Ի Ն

Պարտէզիս մէջ ձայն մը ինծի կը
կանչէ :

Իմ յաւիտենական մօրս, Բնութեան
ձայնն է, որուն ականջ տալով ես կը
հասկնամ հակառակը մինչեւ հիմա հաս-
կըցածներուս .— Պարտէզիս ծառերն ու
ծաղիկները եղբայր ու քոյր են ինծի :

Ու այս նոր հասկացումով, սիրահեղձ
ու խանդավառ, կը մօտենամ ցօղափայլ
վարդենիներուն :

Ահա անոնք, ամէնքն ալ, քրոջական
ժպիտով մը կ'ըսեն ինծի, որ եթէ ես կը
խորհիմ թէ իրենց վարդերը փրցնել տա-
նելով՝ պիտի նուազեցնէի, գէթ վայր-
կեան մը, իմ բազմատանջ կեանքիս
տխրութիւնը, անոնք, այն ատեն, պատ-
րաստ էին սիրայօժար մեռնելու, աշխա-

տուժեան սեղանիս պայծառաջուր բաժա-
կին մէջ :

Լսելով ասիկա կը խոնարհիմ ես, ու
զիրենք կը համբուրեմ մի առ մի, եղբայ-
րական արտասուալից համբոյրով :

Ու պտոյտս շարունակելով կ'երթամ
ծառերուս մէկ խումբէն միւսին :

Անոնք, բոլորն ալ, հարազատ եղ-
բայրներու պէ՛ս կը խօսին ինձի : «Եղ-
բայր, կ'ըսեն, կը տեսնենք թէ դուն
տժգուններ ես : Եթէ կը խորհիս թէ քու
կեանքդ մեր կարճ կեանքէն շատ աւելի
կարճատեւ է այս գեղեցիկ երկիրքին
ներքեւ, ու այդպէս մտածելով կը մսխ
դուն, ձմեռէն առաջ, ու կը դողաս, եղ-
բայր, կացին մը առ ու կտրէ մեզ, ու
թող մեր մարմինը քու վառարանիդ
կրակը աւելցնելով տաքցնէ քեզ ու քու-
կիներդ : »

Իմանալով ասիկա՝ կը փղձկիմ, ու
կ'ըսեմ անոնց յուզուած շեշտով .— « Ո՛հ,
իմ հուժկու, իմ անձնուէր եղբայրներս,

շնորհակալ եմ, շնորհակալ եմ ձեր անձին
զոհաբերումէն : Բայց քանի որ հիմա,
ես ձեր հովանիին տակ եղբայրօրէն կը
կանգնիմ, փափաքէի պիտի միայն, որ
դուք, անհունէն եկող ձեր խորհրդաւոր
ձայնովը, ձա՛յն բունէիք եղբայրութեան
նուագին, տիեզերական եղբայրութեան
նուագին՝ զոր ես, ահա՛, կը փորձեմ
հնչեցնել, ինձի ունկնդրողներու մտա-
ծումին մէջ : »

12—12—1917

Ա Ն Ա Թ Ո Ղ Ի Ա

Անաթո՛ղիա . . . : Ամէն անգամ որ յիշողութեանս մէջ այս անունը կը կանչեմ, գորովալից ձայն մը հոգիիս պատասխան կուտայ . — « Ի՞նչ ունիս, որդեա՛կ » : Ու ես կարօտագին նայուածքս օտար երկինքներու մէջ կորուսած՝ կը հառաչեմ . . . :

Անաթո՛ղիա, իմ անմոռանալի՛ վարժարանս, քու որմերուդ սպիտակութիւնը, ահաւասի՛կ, նորէն հոգիիս մէջ կը բացուի ձերմակ ծաղիկի մը պէս, ու ես կը լսեմ, լուսնին մէջէ՛ն կարծես, հին զօղանչը քու քաղցր զանգակիդ :

Կ'ուզե՞ս զիս դարձեալ քու դռներէդ ներս ընդունիլ, թէեւ տարիներս հիմա երեսունը անցած են : Ըսէ՛, կ'ուզե՞ս ընդունիլ, որ ես վերջին քսան տարինե-

րուս արեւը ուրանալով՝ դամ, երբեմնի գրասեղանիս վրայ՝ պատանեկութեան երազներս վերստին հիւսեմ :

Ո՛հ, Անաթո՛ղիա՛, անհուն կարօտը ունիմ աննենդ ժամերուդ, ու քու պատերուդ ետին տարածուող արտերու կանանչ տեսքին : Քանզի հոս, տե՛ս, հասունցած ցորենի հասկերու նման օրերս կը հնձուին . ու ես ա՛յնպէս մը կ'զգամ, ամէն իրիկուն, թէ կեանքս երկանաքարի մը ներքեւ ճզմուեր է օրն ի բուն, ու իմ հոգիս՝ անհաշի՛ւօրէն օտարին ագահութեանը տրուեր՝ իբրեւ ալիւր . . . :

12—6—1916

Կ Ե Ա Ն Ք

Կեանքը — մեծ գործաւոր — սրտիս
քարահանքին մէջ կ'աշխատի, ցորեկ ու
գիշեր:

Ես կը լսեմ անոր մուրճին ձայնը, ու
կ'զգամ ջերմութիւնը անոր ցայտեցու-
ցած կայծերուն:

— Ո՛վ կեանք, ինչո՞ւ մուրճդ այդ-
քան ուժգին կը զարնես, ի՞նչ կը շինես
սրտիս մարմարէն: Եթէ դուն կը շինես
զիս, եթէ մա՛րդ մըն է որ կը շինես,
զա՛րկ ուրեմն, ո՛վ կեանք, աւելի ուժգին
զարկ քու մուրճդ. ու շինէ զիս ուղի՛ղ,
շինէ զիս անվա՛խ, շինէ զիս հուժկո՛ւ:

26—12—1917

Ա Ր Ո Ի Ե Ս Տ

Եթէ Աստուած բնութեան թագուն
ոգին է — արթնցի՛ր, ո՛վ իմ քնարս —
և կեանքը՝ յաւիտենական աղբիւր մը —
ունկնդրէ՛, ո՛վ իմ քնարս — այն ատեն
արուեստը երեւո՛ւմն է — հնչէ՛, ո՛վ իմ
քնարս — կեանքի աղբիւրին մէջ, բնու-
թեան թագուն ոգիին:

26—12—1917

ԻՆՔՆԱՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ

Գիշերային մտածումներ կ'ըսեն ին՝
ծի . —

« Ահա՛ թէ անարժան էք, դուն՝ գրի-
չիք, և գրիչք քեզի . . . »

« Երկիրը կրակ ու մոխիր կը ժայթ-
քեցնէ իր արգանդէն, ու երկինքը դա-
ւակցած աշխարհին՝ հեղեղներ կը տեղայ
եռացող արեան ու արցունքի : »

« Արդ, ինչո՞ւ փոխան անէծքներու,
լուտանքի ու վրիժապահանջ կոչերու
մեծածայն ծով մը գոռացնելու, հոս հոն
հեղանուշ ջուրի ակեր կը բանաս դուն : »

Կը պատասխանեն անոնց առտուան
մտածումներս . —

« Այո՛, բարեկամներ՛ր, ճիշտ է : »

« Ճիշտ է թէ երկիրը կրակ ու մոխիր
կը ժայթքեցնէ իր արգանդէն, և թէ

երկինքը, եռացող արեան ու արցունքի
հեղեղներով՝ դաշնակցած է մոլեղնած
երկրին : »

« Բայց ինչո՞ւ, ըսէ՛ք, ինչո՞ւ գան-
գատիլ, երբ ինք քնարին և իր քնարը
իրեն անարժան պուէտ մը, փոխան ա-
նէծքներու, լուտանքի ու վրիժապահանջ
կոչերու աղարդիւնօրէն դատնադատն ծո-
վու, անուշ ջուրի աղբիւրներ բանայ
հոս հոն, ստորո՞տը անաղնամեծ հրարու-
խին . աննշան փոքրիկ աղբիւրներ,
որոնց վճիտ հայելիին մէջ անդրադառնան
բոցերը մեծ հրդեհին, և որոնց հեղ գըդ-
ջանքին մինչ կը քնանան մանուկ հո-
գիները, վիրաւոր հակայ սրտեր, ի տես
անոնց եզերքը փթթող վարդերուն,
յոյսի քաղցր արցունքներով փլչին . . . »

ԴԺԲԱՂԴՈՒԹԻՒՆ

Հով մը փչեց, փչեց չեմ գիտեր ո՛ր կողմէն, ու բաղդին անիւը դարձաւ ուժ-գնութիւնով մը:

Յեղակարծ ուժգնութիւնով մը դարձաւ, և անաւոր ճանչիւնով, ու ես որ անոր վրան էի՝ իջայ վար, անոր ներքեւը . . . :

Ինչ անիւ, երկի՛նք, երկաթէ ինչ ծանր անիւ, որ իմ վրայէս կ'անցնի հիմա, ու կը փշրէ բոլոր ոսկորներս:

.

Ինչ անիւ, երկի՛նք, ինչ անիւ, ինչ անիւ . . . :

ՅԻՇԱՏԱԿ ԵՒ ՅՈՅՍ

Չարութիւններու կեանքին մէջ — խաւարալից անդունդ — ինկած եմ ես, երիտասարդ՝ այլ յողնաբեկ սրունքներով, ո՞վ զիս պիտի կանգնեցնէ:

Անյոյս աչքերո կը վերցնեմ վեր, ու կը տեսնեմ մանկութեան յիշատակներս — ճերմակ աղաւնիներ — որ կը թռչին կ'անցնին արագ, վիհին վերեւէն:

Ո՞վ զիս, ո՞վ զիս պիտի կանգնեցնէ: Տերեւներ կ'իյնան վրաս, աղաւնիներու կառուցէն:

Յո՛յս, յո՛յս:

Տերեւներ կանանչ, տերեւներ զեռ օծուն՝ պատանեկութեան օրերուս արեւներէն:

Ո՞վ զիս, ո՞վ զիս պիտի կանգնեցնէ:

Կ'ելլեմ ոտքի, թիւերս կը տարածեմ
սեւ պատերուն վրայ:

Յո՛յս, յո՛յս:

Ու կը մագլցիմ վեր . . . :

Տերեւները կը շարունակեն իյնալ
վրաս, պատանեկան յիշատակներուս կը-
տուցէն:

7—1—1918

Ժ Ա Մ Ա Ն Ո Ի Մ

Չարիքներու ճեպընթացներէն վերջ,
ահաւասիկ որ կը հասնի Բարի Բաղդը,
ուղտի վրայ հեծած:

Ա՛խ, մեր Բարի Բաղդը, ինչո՞ւ ուշա-
ցար: Ինչո՞ւ, թէեւ վեհաշուք, այլ խիստ
ծանրադանդաղ այդ սուրհանդակով կու-
գաս: Ու գեռ կ'օրօրուխ՝ աւելի եւս ու-
շանալով:

Երկար դարեր մենք քեզի սպասե-
ցինք, սպասեցինք ի զուր: Հիմա քեւ
ինչո՞վ ընդունինք. գինիո՞վ թէ ջուրով:

Մեր ազբիւրները նահատակներու ա-
րիւնով գեռ սղատր են, և մեր գինին
ազի է գեռ մեր անհամար որբերու ար-
ցունքովը . . . :

Իմ ցեղիս Բարի Բաղդը, մենք քեզ
հիմա ինչո՞վ ընդունինք:

11--1—1918

X

ՅՈՒՍԱՆՍԵՆՍԻՅԻՆ

Հաւատացինք, ու պիտի հաւատանք
միշտ Աստուծոյ: Չէ՞ որ մարդը անոր
գլուխ գործոցն է. ուստի հաւատացինք
մենք նաեւ այս վերջինին:

Ու այս վերջինէն, վարդի թերթերու
նման, քաղցրարոյր խոստումներ տեղա-
ցին մեր վրայ:

Տեղացի՛ն, տեղացի՛ն, տեղացի՛ն,
Աստուած իմ, տեղացի՛ն:

Ու մեզ... իրենց ներքեւը թաղե-
ցին....

11—1—1918

X

Ն Ո Ր Տ Ա Ր Ի

Տարի մըն ալ անաւասիկ, որ դուրս
կ'ելլէ ժամանակի ովկիանոսէն:

Կ'ելլէ, աւա՛ղ, իր նախորդին պէս,
կ'ելլէ արիւնոռնշտ գազանի գլուխով:

Անոր կլափը ուրիշ կողմ դարձած է,
բարեբաղդաբար, և ոչ մեզի, ու ան կո-
տորած կոռնայ և աւեր, մեր սահմաննե-
րէն անդին գտնուող գիւղերու ու քա-
ղաքներու վրայ:

Բարեբաղդաբա՞ր....

Ո՛հ, մի՛ ըսեր առիկա. իմ միամիտ,
իմ եսասէր հոգիս, «բարեբաղդաբար» մի,
ըսեր....

28—1—1918

Չ Ի Ի Ն Ա Հ Ա Լ

Կը տեսնեմ, օտար հորիզոններու վերեւէն, ձիւնահալը հայրենի վերաւոր սարերուն: Մերկացո՞ւմը կը տեսնեմ, գարնան սա առաջին օրերուն, հայրենիքիս կիսամեռ՝ այլ սեղմօրէն պատանքուած բազմախոց մարմինին:

Ու կուրծքիս ներքեւ զսպուած վիշտերու հոր մը կը յորդի, յանկարծ:

Ո՞վ նեղոսի երջանկօրէն կանանչացող դաշտեր, ներեցէ՛ք ինձի, եթէ նայուածքներուս մոայլ հեղեղէն կ'ողողուիք գուք այսպէս: Ներեցէ՛ք, եթէ սրտիս սա սեւ հոսանքէն կ'ընկղմին, ձեր ծաղկոտ արահետներուն մէջ, անմեղ շինականն ու շինականուէին, իրենց շրթունքին վրայ բացուած զուարթութեան վարդին հետ...

Կ Ո Ի Բ Ո Ի Թ Ի Ի Ն

Տխուր է կոյր ըլլալ, ու յղանալ, մթութեան որդերէն կերուած ուղեղիդ մէջ, վար աննել իր պատուանդանէն հողիներու յաւիտենական ջահը, դնելու համար անոր տեղ՝ շիտթութիւնը քու խաւարամած աչքերուդ:

Ու յաւակնիլ եղբայրներուդ ցոյց տալ ճամբաներ, զոր դուն ինքդ չես տեսներ ու չես ալ կրնար, բուր բերերովդ երբեք տեսնել:

Ի՞նչ տխուր է կամաւոր կոյր ըլլալ, և ուրանալ դոյութիւնը Գոյին:

X
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԸ

Կ'անցնի՛ն . . . :

Կ'անցնին կ'երթան, իրարու ետեւէ,
ոտքէն մինչեւ գլուխը զինուած մարդա-
խոշոշ հսկաները :

Քայց անոնց երկաթէ ձիերուն հրա-
շունչ խրխինջները, լսուին պիտի միշտ,
յաւիտենականութեան խորերէն :

Եւ ապագայ դարերը լսելով՝ պիտի
դողան, ու ըսեն իրարու . —

« Անոնք են . . . դժոխքէն ելած հսկա-
ները, որ դժոխք կը դառնան կրկին,
իրենց զոհերուն անէծքներովը բեռցը-
լած . . . : »

4—2—1918

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ե Ը

Եթէ զինով մըն է անիկա — ինչպէս
կ'ըսեն շատեր — յանցանքը իրը չէ,
այլ գեղավարս մուսաներունը, որ զինի
կը լամցնեն միշտ, իրենց սիրելիին :

Անոր հոգին, արեւի ճառագայթի
նման կը մտնէ ամէն տեղ, ինչ բանի որ
հպի՛ դայն կը գեղեցկացնէ, ու կը վե-
րակենդանացնէ՝ եթէ մեռած մըն է այն :

Քայքայուն են անոր քայլերը, ու
անոր երգերը մերթ այնքան նուրբ՝ որ
զանոնք լսողներէն շատեր կը ծաղրեն
զինքը, իր երգերը կոչելով «անիմաստ»,
«օգային» կամ «անօգուտ» :

Ինք անյիշաչար է ծաղրածուներուն :
Զի ինչպէս մտքի իշխաններուն,
նոյնպէս և սրտի այդ խեղճ մուրացկան-

ներուն, ճրի բաժին կը հանէ անիկա իր
երգերէն, որոնք լոյսէ ու փոթորիկէ
շինուած գինի են, ու են ազնուագոյնը՝
մարդկային բոլոր վայելումներուն:

4—2—1918

Բ Ա Ր Կ Ո Ի Թ Ի Ի Ն

Իմ բարկութիւնս սոսկալի ջերմով
հիւանդացած է:

Ու ես որ իր սնարին հսկելու պաշ-
տօնն ունիմ, չեմ կրնար անոր ցաւի
զառանցանքներուն հանդուրժել:

Կ'ուզէ դուրս խուժել, ցեղիս դահիճ-
ները պատուհասելու համար՝ կ'ուզէ երկ-
րէն թռչիլ . . . :

Բայց ես կը շարունակեմ, ինքզինքս
անիծելով, կատարել պաշտօնս, և չեմ
թողուր որ սենեակէն դուրս ելլէ, իմ
անդէն, հիւանդ բարկութիւնս . . . :

6—2—1918

Չ Կ Ն Ո Ր Ս Ո Ի Թ Ի Ի Ն

Եգիպտոս, խաղաղ՝ այլ աղմաջուր լիճ մը եղած է, որուն մէջ, ցորեկ ու գիշեր ձուկ կ'որսայ Եգիպտացին, աւելի քան երբեք աշխուժով:

Ձկնորս, ձուկերը, այս վերջին մէկ քանի տարիներս խիստ առատ են ու խոշոր, այնպէս չէ՞:

Ըսէ՛, քանիի՞ կը ծախես զանոնք:

Բայց չէ. դուն թէեւ պատուաւոր այլ աղտոտ ձկնորս մըն ես, ու քու ձուկերդ սակառներուն մէջ սոսկալիօրէն կը հոտին:

Արիւն կը հոտին, ձկնորս, մարդկային արիւն, ու ես չեմ ուզեր ունենալ երբեք, պատերազմի այդ չարագուշակ ձուկերէդ:

ԴԷՊԻ ԲՆՈՒԹԻԻՆ

Պատահեցաւ որ հոգիս տկարանայ, ու աչքերս կորսնցնեն իրենց պայծառութիւնը:

Այն ատեն ի՞նչ եղաւ մարմինս, որ ձեռքերս ու ոտքերս կը շարժէին ուրիշներու մղումին տակ:

Ի՞նչ եղայ, Աստուած իմ, այն ատեն ես ի՞նչ եղայ, դիա՞կ մը, որ խայտաբլէտ ազաւազգիներ եկան տարօրինակ քարոզութիւններ կոչացին գլխուս վերեւ:

Կոչացին հասկցնելու համար ինձի, թէ արեւը իմ հայրս չէ, և ոչ ալ լուսինը՝ իմ մայրս:

Հաւատացի ես անոնց պահ մը, ու հաւատալով՝ կորսնցուցի եղբայրութիւնը լեռներուն, ու քոյրութիւնը՝ հովտի քաղցրակարկաչ առուակներուն...:

Աստուած իմ, մեծնալով՝ ինչո՞ւ ես

այսքան գիւրահամող եղայ, ինչո՞ւ համար, ու զրկուեցայ մանկութեան օրերուս երջանիկ իմաստութենէն:

Չէ, ես չեմ ուզեր հաւատալ անոնց, այլեւս չեմ ուզեր անսալ կոյր «իմաստուններուն», որոնք կ'ըսեն ինծի թէ արեւը — հա՛յր տիեզերական — ինծի հայր չէ, և ոչ ալ լուսինը, որ ժպտաշող կամ արտասուագին՝ իմ վրաս կը հսկէ գիշերները, գորովագութ իմ մայրս չէ:

8—2—1918

17

Ռ Ռ Ի Ս Ի Ս

Հաստաբետ բազուկներով հուժկու գեղջկուհի, որ բեւեռային ձիւները՝ արիւնի հետ խառնելով կը ցանկայ, կը ճգնի, նոր կեանքի մը սրբանուէր նայք պատրաստել:

Ձիւներու ալիւրանման սպիտակութիւնը կը կարմրի, ու կ'ուռննայ կարմիր խմորը. ահաւասիկ որ կ'ուռննայ...

Գիւղացի՛ աղջիկ, կոշտ այլ բարի աղջիկ, դեռ շաղուէ խմորը, աղատութեանդ հացին այդ դժուար խմորը՝ շաղուէ՛, դեռ շաղուէ՛...

18—2—1918

Դ

Գ Ե Ր Մ Ա Ն Ի Ա

Հուսկ ուրեմն կ'ըմբռնեմ, թէ կոչողը արիւնի այս մեծ կոչունքին՝ անիկա է միայն, բարձրապարիսպ գղեակներու խարտիչահէր սէգ տիրուհին:

Կոչնականները, կարմիր սեղանին շուրջը, գեհնաւառ ջահերու ներքեւ, «գինի» կը գոչեն, արդէն գինովի արիւնականթ աչքերով, «գինի՛, գինի՛» կ'ազազակեն շարունակ:

Կապուտաչուի, հաճոյակատար տիրուհին ինք անձամբ կ'սպասարկէ, և իր զաւկըներուն երակները բանալով՝ անոնց արիւնէն բաժակները կը լեցնէ ու կը վազէ դէպի սեղան . . . :

«Գինի՛, գինի՛» կ'որոտան դարձեալ, մահուան ու աւերի պաշտօնատար անյագ կոչնականները:

Ու ես կը տեսնեմ հաճոյակատար տիրուհին, որ իր խակ երակները կը բանայ հիմա, ու փրփրալիբ խորունկ բաժակ մը ձեռքը՝ սեղան կ'երթայ, մեռելադէմ ու թալթլուն քայլերով . . . :

18—2—1918

Ծ Ե Ր Ո Ի Թ Ի Ի Ն

Տարիները սկսած են ձիւնել, տղաս :
Տե՛ս, փաթիլ մը ինկած է հոս, աջ
քունքիս՝ և փաթիլ մըն ալ ձախիս վրայ :
Տղա՛ս, դուն որ մարմնացումն ես
պատանեկան օրերուս, կիթառդ առ ու
նուագէ :

Նուագէ սիրոյ երգ մը, մեղեդի մը
յաւերժական դարունի :

Եւ թող տարւոյն ձիւները, մինչ ես
կ'ունկնդրեմ երգիդ, ծաղիկներ ըլլան,
տղա՛ս, ձերմակ ծաղիկներ, որ կ'իջնեն
փոթորկակոծ գլուխս պսակելու :

22—2—1918

X

Ք Ա Ջ Ո Ի Թ Ի Ի Ն

Իմ քաջութիւնս՝ մահուան բարեկա-
մութիւնը շահած է ինծի :

Ու ես, աշտանակած կենսախայտ աշ-
խէս մը, կ'արշաւեմ, կողք կողքի, անոր
հետ :

Ի՛նչ վսեմ է մահը, իր խաւար վե-
րարկուին մէջ, արագընթաց իր սեւ
նժոյգին վրայ . . . :

Ճամբան, խօսելով, մտերմական
հարցումներ կ'ընէ ան ինծի .

— Ո՛ւր կ'երթաս :

— Հայրենիք :

— Ինչո՞ւ համար :

— Անոր վրէժին ու փրկութեանը
համար :

Իր ձին խիստ մօտէս կը քշէ ու իր
աչքերը, բաց դերեզմաններու պէս, կը
սեւեռէ աչքերուս :

Ես անոր նայուածքէն չեմ քաշուիր
ու կը նայիմ իրեն ժպտելով :

Շատ կը սիրեմ ես զինքը : կը սիրեմ
անոր համար մանաւանդ, որ մինչ կ'եր-
թանք, կը հաւաստէ ինծի թէ ինքն է
միայն անմահութեան պարգեւիչը, և թէ
զայն պիտի շնորհէ ինծի շատ չանցած :

1—3—1918

Խ Ո Ն Ջ Ե Ն Ք

Սիրելի՛ս, գոցէ՛ մատեանը ու գնա
վարագոյրը իջեցնել, վարագոյրը լայնա-
փեղկ լուսամուտին՝ ուրկէ կեանքը դի-
տելէ յոգնած եմ :

Ես ծոյլ չեմ, սիրելիս, այլ ժրութեան
մէկ զոհը :

Բայց ինչո՞ւ բարկացոտ և ուժին այդ
շարժումները, ինչո՞ւ

Մեղմութեամբ, ո՛հ, մեղմութեամբ
փակէ մատեանը, զի ես արուեստին դէմ
վշտացած չեմ : Փափկութեամբ, ո՛հ,
փափկութեամբ քաշէ վարագոյրը, զի ես
դառնացած չեմ բնաւ, կեանքին :

Ես ծոյլ չեմ, սիրելիս, այլ չափազանց
սիրոյ մէկ զոհը .— Վաղաժամ յոգնած
մը :

4—3—1918

Ճ
Հ Ո Վ Ը

Կը փչէ՛, կը փչէ՛, կը փչէ՛

Ու իմ հոգիս շարունակ կուլայ:

— Ինչո՞ւ կուլաս, ո՞վ իմ հոգիս .
ի՞նչ ցաւ ունիս:

— Ձեմ գիտեր. հովը կը փչէ ու ես
կուլամ. տիեզերական տառապանքին
մտածելով՝ ես կուլամ Հովը՝ իմ,
ու տանջուող տիեզերքին յուսահատ
լացն է:

4—3—1918

Լ Ռ Ո Ի Թ Ի Ի Ն

Քան դուն ինքդ, աւելի որոշ կը
տեսնեմ ես քու դժբաղդութիւնդ, ու
զայն չափել փորձելով՝ կը սոսկամ անոր
անհունութենէն:

Ասոր համար, ընկե՛ր, ես կ'զգուշա-
նամ քեզի խօսելէ, ու կը նայիմ աչքե-
րուդ՝ լուռ կարեկցութիւնով մը:

18—3—1918

+

ԻՂՁԵՐ ՈՒ ՎԻՇՏԵՐ

Եթէ իմ երգերս մարգարիտներ ըլլա-
յին, այն ատեն ո՛րքան պիտի ուզէի ես
զանոնք միասին շարել, ու սիրուն ման-
եակ մը շինելով՝ զայն նուիրել հայրե-
նիքիս:

Բայց կը տեսնեմ թէ հայրենիքս
զգացած է իմ այս մտածումս, քանի որ
իր տխրագին ձայնն է որ կը հնչէ հիմա
սրտիս մէջ:

— Աւա՛ղ, որդեակ, աւա՛ղ քու զիս
գեղեցիկ տեսնելու փափաքիդ, զի ես
ինչպէս կրնամ քու սիրուն փոքրիկ
մանեակովդ իմ արիւնահոս պարանոցս
զարգարել: Իմ վէրքերս խիստ խոր են,
և անոնցմէ հոսող արիւնը՝ արիւնն է
կեանքիս վերջին բոպէներուն... Որդ-

եակ, նախ իմ վէրքերս բուժեցէք, ու
յետոյ զիս պճնեցէք ձեր մանեակներովը,
օղերովը ու ապարանջաններովը:

18—3—1918

Լ Ա Ի Ա Տ Ե Ս Ո Ւ Թ Ի Ի Ն

Դուն խաւարին երգը երգեցիր, ու
ըսիր թէ կեանքը ունայն է, և ոչնչու-
թիւն՝ յետ մահուն:

Ձը սիրեցի ես քու այդ երգդ, անոր
համար որ աններգաչնակ էր, զի շատ
տխուր էր:

Ինչո՞ւ երգդ ասողերու նուագին հետ
չի դաշնակել ու չ'երգել երգը լոյսին,
լոյսին՝ որ միայն ճշմարիտ է, զի միայն
յաւիտենական է:

Հողի՛ս, իմ յոռետես հողիս, քու
ձայնդ լուսոյ նուագարանին հետ դաշ-
նակէ, Աստուծոյ նուագարանին հետ, ու
երգէ ինձի ներդաշնակ երգը յոյսին:

18—3—1918

X

Կ Ո Վ Կ Ա Ս

Ահաւասիկ խորհրդաւոր այն վայրը
— լեռներ, ձորեր ու կիրճեր — ուր
Հայկի Աստուածը կ'երեւնայ հիմա, փայ-
լակներու ընդմէջէն:

Այդ փայլակներէն՝ սարագրի հեռաւոր
մեր պատուհանները կը լուսաւորուին,
ու մենք կը ճանչնանք, յափշտակումով,
վեհութիւնը մեր ցեղին անպարտելի
Աստուծոյն . . .

Կո՛վկաս, ողջո՞յն քեզ. խորհրդաւոր
լեռնե՛ր, ձորե՛ր ու կիրճե՛ր, ձեզ ողջո՞յն:

29—3—1918

Յ Ո Ւ Ս Ս . Հ Ա Տ Ո Ւ Թ Ի Ի Ն

Կեանքէն պարտուածի մտածումներ,
վայրահակ աչքերս կ'երկննան հողին
վրայ, ու զայն կը փորեն շարունակ՝
Թափառայած քայլերուս առջեւ . . .

Վա՛յ ինձի, զի ես պարտուած եմ, ու
ի՛մ իսկ նայուածքներուս փորած փոսին
մէջ՝ ողջ ողջ թաղուած եմ:

17—4—1918

Պ Ա Յ Ք Ա Ր

Ուրկէ՞ այս թռչունները և թռչունի
այս թեւթափները հոգիիս մէջ:

Հոգիիս մէջ, պրպտելով, ոչ մէկ
թռչուն կը գտնեմ, եթէ ոչ չքմեղանքի
ու հաշտութեան երբեմնի ճնճղո՛ւկ մտա-
ծումներս, որ հիմա մեծցած, արծիւի
թեւե՛ր առած, կը ճախրեն, հորիզոնէ
հորիզոն, վայրագածայն կռնչալով:

«Կո՛ւ կռի՛ւ . . . Ստութիւններու
դէ՛մ, վաստութիւններու ու կեղծիքի դէ՛մ
կռի՛ւ . . . քու անձիդ դէ՛մ կռի՛ւ»

176—4—1918

+

Գ Ո Ր Ծ

ինչ օգուտ խօսելէ, ընկեր, ի՛նչ օգուտ, երբ ժամը հնչած է մեծագործութիւններու :

Եթէ քու խօսքերդ թշնամիին դէմ հեռաձիգ քարեր ըլլային, հայուչներդ՝ շաղախ, ու անէծքներդ՝ երկաթի սրածայր ձողեր, դարձեալ ինչ օգուտ, ընկեր, ի՛նչ օգուտ լեզուէդ՝ երբ ժամը հնչած է գերազոյն ճիգերու :

Լաւագոյն չէ՞ որ բերնիդ այդ քարերովը, շաղախովը ու երկաթի սուր ձողերովը տուն մը շինես, փոքրիկ այլ խիստ հաստատուն պատերով տուն մը, ու անոր մէջ պահես թափառաշրջիկ քու խեղճ անհամբերութիւններդ, ծուլութիւններդ ու թեթեւամտութիւններդ, քանի որ հնչած է ժամը գոհաբերութիւն

ներու, ու քանի որ քու եղբայրներէդ շատեր իրենց արեւն է որ կ'ողջակիզեն հայրենիքին համար, առանց ունայն խօսքով մը իրենց շրթները բանալու :

19—4—1918

Ա Ն Ո Ւ Ր Ձ

Զայն օրօրեցի, օդեղէն օրօրանի մէջ, ու սնուցի զայն պէս պէս ծաղիկներով, Լուսնին ամենաթեթեւ շողերը խմցուցի ես անոր, որպէսզի այն մեծնայ, որպէսզի այն — մտքիս գեղեցկագոյն աղջիկը — մեծնայով զօրանայ:

Բայց ան խիստ շփացաւ իմ հոգա-
ծութենէս, քանի որ տարիներ ու տա-
րիներէ ի վեր ուրիշ բան չըներ այլ կը
խաղայ:

«Ա՛ղջիկս, կ'ըսեմ երբեմն զինքը
յանդիմանելու մտքով, իմ ծաղկասուն
աղջիկս, ինչո՞ւ զբօսանքով միայն կ'ան-
ցընես քու ամբողջ ժամերդ:»

Ան պատասխանելու տեղ, շփացած
մանուկի ձայնով կը ծիծաղի: Ու ես կը
ներեմ իրեն: Ուրիշ ի՞նչ կրնամ ընել,

քանի որ անոր ծիծաղին մէջ պէս պէս
ծաղիկներու շունչը կ'զգամ որ կը գի-
նուլցնէ զիս, ու քանի որ ես կը լսեմ
ամենաթեթեւ ճաճանչներու թռչտումը
անոր ծիծաղին մէջ՝ որ իմ մռայլ հոգիս
մեղմօրէն կը լուսաւորէ:

24—4—1918

Ո Ռ Ո Ք Ո Ւ Մ Ը

Նեղոսի ափունքին վրայ, ջրանիւնները
կը դառնան, և կուժ առ կուժ ջուր կը
բաշխեն խաղաղասէր դաշտերուն:

Անոնց ափոսներուն մէջ՝ երկինքն իր
աստղացանքը կ'ընէ, և նժդեհի աչքերս
կը տեսնեն լուսինը, որ կ'անցնի նա-
ւարկելով՝ ջրանցքներու մէջէն:

Երանի կուտան նժդեհի իմ աչքերս՝
այս դաշտերուն, որոնց ոռոգումին եր-
կինքի գլխո՛ն է որ կը հսկէ այս զէս,
քանզի Նեղոս խաղաղասէր եղած է, ու
ներկած չէ իր ձեռքերը մարդկային
արիւնով:

29—4—1918

Ս Է Ր

Գետեղերքը, «Սիրահարներու ծառու-
ղի»ին մէջ, փայտէ նստարանիմը վրայ,
կ'սպասեմ սիրունիիս, որ կը խորհիմ թէ
պիտի գայ գիշերամուտէն առաջ, աստ-
ղերու առաջին փթթումին:

Բայց մէկի տեղ հարիւրաւոր տար-
փունհիներ կուզան ինձի գետէն, ու ես
ուրախութենէ կը յափշտակուիմ տեսնու-
լով լուսազգեսա գեղունիներու անթիւ
հոյլեր, որ ծառերու մէջէն իմ վրաս կը
տարափուին:

Ո՛րքան գեղեցիկ են ասոնք, այլ և
ասոնցմէ ոմանք ո՛րքան չար, որ գըլ-
խարկս խլելով թուփերուն մէջ կը պա-
հեն, կամ կը ջանան փողկապիս հանգոյցը
քակել, և կամ երեսներուս փոքրիկ
համբոյրներ ու ասպակներ տալով կը
փախչին հեռու:

«Անուշաքո՛յր հովեր, կ'ըսեմ յեղա-
կարծ երեւոյթէ մը վրդովուած, փախէ՛ք •
տերեւներու ու ամպերու ետեւը պահուը-
տեցէք, իրիկնաշո՛ղ շամանթաղներ, զի
իմ սիրուհիս, որ խիստ նախանձոտ է,
կուգայ զիմացի անապատէն:»

Ահաւասիկ որ կուգայ իմ բոկոտն ու
կմախաղէմ սիրուհիս, տառապանքի նա-
խանձոտ աղջիկը . . . :

22—5—1918

Ա Ն Կ Ե Ղ Ծ Ո Ի Թ Ի Ի Ն

Անկեղծութիւնը ամենափայլունն աստղ
մըն է, որ եթէ իմ տանիքիս վրայ փայ-
լէր, ես գիտեմ թէ իմ մտածումներս,
տանիքիս ներքեւ, երգեր պիտի ըլլային,
արդարութեան ու սիրոյ երգեր:

Բայց ան ամպերու մէջ ծածկուած է,
ու չի շողար ոչ իմ տանիքիս վերեւ, ոչ
ալ տանիքին վրայ եղբայրներուս:

Ասոր համար է, ահա՛, որ երբ մենք
իրարու կը նայինք, մեր նայուածքներէն
պզտորութիւն կը հոսի . . . Մեր ձայնին
մէջ դաւադրութիւն կայ, ու մեր շար-
ժումներուն մէջ՝ մտանութիւն:

24—6—1918

ՃՇՄԱՐՏԱԽՕՍՈՒԹԻԻՆ

Երբ պատահի օր մը, որ դուն ու ես
իյնանք արդարութեան դաշտին վրայ,
ես խիստ շատ պիտի ուզէի, որ մեր
արիւնէն վարդենի մը ծաղկէր: Վարդենի
մը ծաղկէր, սիրե՛լիս, դիւթական վար-
դենի մը, որուն մէջէն՝ սոխակի ձայն
մը սա՛պէս երգեր անցորդներուն. —

«Ասոնք բնաւ չի ստեցին: Որքան
ստեն որ ապրեցան, իրենց խօսքն ու
գրիչը՝ ճշմարտութեան հաւատարիմ սպա-
սաւորները ըրին: Ասոր վկայ՝ իրենց
մահը... դիւցազնային ճշմարտախօսու-
թիւնն.»

24—6—1918

Ի Ն Ք Ն Ա Չ Ս Պ Ո Ւ Մ

Երկրաքարչ իմ չար բնադրներս՝
օձերու նման գլուխ բարձրացուցած՝ կը
ջղան ահա՛, իմ բարի բնութեանս դէմ:

— Իմ բարի բնութիւնս, ի՞նչ պիտի
ընես դուն հիմա: Աղաչե՞ս պիտի անոնց,
յանձնուի՞ս, կամ թիկունքդ դարձնելով՝
փախչի՞ս պիտի անոնցմէ:

— Ո՛չ, երբեք, այլ ստրուկի այդ
հարցումներուդ վրայէն՝ պիտի անոնց
երեսն ի վեր թռչիմ:

10—7—1918

ՔՄԱՆՍՆՈՅՔՆԵՐ

Ո՞ր չարամիտ ոգին յանձնեց ինձի այս այծերը, չեմ գիտեր, ու չեմ ալ կրնար ըսել թէ ինչո՞ւ յօժարեցայ ես զանոնք արածել:

Արածել այս տարօրինակ կենդանիները, որոնք, երբ զիրենք վճնտեմ, ա՛լ աւելի կը մօտենան ինձի ու վերարկուիս քղանցքները կը խածատեն:

Եթէ իմ քմահաճոյքներս ճանչցողներ, հակառակ իմ ուրացումներուս, զիս դատապարտեն, ի՞նչ պատասխան պիտի կրնամ տալ ես իրենց. եթէ անոնք ըսեն թէ ես ամէն տեղ, նոյն իսկ իմ հիւրասենեակիս մէջ, հիւրերուս առջեւ, դիւահար այծեր կը պտտցնեմ, ես ի՞նչպէս պիտի կրնամ ինքզինքս պաշտպանել:

12—7—1918

ԱՐԳԱՐՈՒԹԻՒՆ

Իմ տունս, անհաւատարիմ աշխատաւորներէ կառուցուած, կ'սպառնայ այսօր կամ վաղը փլչիլ: Ասոր համար խիստ շատ կը վախնամ ես, որ չըլլայ թէ անոր փլատակներուն ներքեւ կորսուիմ, կամ փողոցները մնամ, անտուն:

Կոչ կ'ընեմ, ուրեմն, ճարտարապետներու մեծագոյնին, որ դայ ինձի համար ժամ առաջ նոր տուն մը շինէ. վտանգուած հողիս համար նոր բնակարան մը կանդնէ Արդարութիւնը, յաւիտենական քարերով:

15—7—1918

ԱՊԱՇԽԱՐՈՒԹԻՒՆ

Ես լոյսին դէմ մեղանչեցի, ու իմ հոգիս, խաւարէն խայթուած, կը հեծեծէ լալազին:

Ե՞րբ պիտի դադրին հոգիիս արցունքները: Վա՛յ ինծի:

Հոգիիս արցունքներէն կազմուած ծովուն վրայ, պէտք է ճամբայ դնեմ, փութով, իմ մեղքերուս մայրը:

Ու չար ճանապարհ պէտք է մաղթեմ ես անոր. իմ անհաւատութեանս — մայր կնիզ՝ առաքինութիւններուս — պէտք է փութորիկ, այէկոծութիւն, ու անդնդաւար նաւաբեկութիւն մաղթեմ ես հիմա:

17—7—1918

ՄՏԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Աւա՛ղ, բարեկամ, աւա՛ղ, որ դուն սուտով մը իմ վստահութիւնս մեռցուցիր:

Ես պէտք է սեւ կրեմ հիմա. — սեւ գլխարկ, սեւ կօշիկներ, սեւ հագուստ, սեւ ձեռնոցներ, ու անարկու սեւ ակնոցներ:

Ի՞նչպէս նայիլ քեզի այսուհետեւ իմ երբեմնի մերկ ու պայծառ աչքերովս:

Դուն իմ հոգիիս ամբնաքնքոյց մէկ զաւա՛կը սպաննեցիր . . .

19—7—1918

Ծ Ո Ւ Լ Ո Ւ Թ Ի Ի Ն

Կեանքիս նաւակը ծովախորշին մէջ կ'սպասէ, որ ես թիերը ձեռք առնելով զայն ճամբայ հանեմ:

Բայց ո՞նչ, թիերը ծանր են, շատ ծանր, ու պէտք է բազուկներուս այդ ծանրութիւնը տալէ զգուշանամ:

Ուստի կ'աղաչեկ իմ հին ու նոր բարեկամներուս, որ նաւամատոյցին վրայ դան շարուին, ու միաշունչ փչելով նաւակիս՝ զիս ճամբայ հանեն դէպի ծով:

24—7—1918

ԵՐԱԶ ԵՒ ՈՂՋՄՏՈՒԹԻԻՆ

Գոց դրանս առջեւ, իմ շունս կը կաղկանձէ լուսնին, որ առանց վախի, խնդալով, ներս կը մտնէ դրան փոքրիկ լուսամուտէն:

Ա՛յ իմ ողջմտութիւնս, ինչո՞ւ կը կաղկանձես երազիս դէմ: Թոյլ տուր որ անիկա — քանի որ դռները փակ են — ներս դայ ու է մէկ պատուհանէ: Քանզի, չն՞ո գիտեր թէ անիկա աստուածներու ամենամիր սպասուհին է, որ կուգայ հոգիիս մութ սենեակները լուսաւորել, ու անոնց դռները բանալով՝ անոնցմէ դուրս աւելի որպէս փոշի, կեանքիս ունայն հոգերը:

26—7—1918

ՆԻԻԹԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Նիւթապաշտութիւնը, տիղմը սիրելով
տիղմի մէջ կը յղանայ, ու կը ծնի՝ ար-
եան ու արցունքի արհեստաւորները:

Այդ արհեստաւորները, կրօնքէ ու
անկրօնութենէ ոսկի և արծաթ կը շահին
ամէն օր, ու ամէն արարքէ՝ պատիւ:

Ուրախ են անոնք, զի գիտեն թըշ-
ուաւներու անմիտ ոսկորներէն համադամ
ապուր պատրաստել, և անոնց մորթէն
կերպաս շինելով՝ հագուեցնել իրենց
կիներն ու զաւակները:

20—8—1918

X

Ը Ն Թ Ր Ի Ք

Այս իրիկուն մեծ է ախորժա ընթրե-
լու: Որպէս թէ անօթի դայլ մը գտնուէր
ներսիղիս, սեղան նստելով վայրկենապէս
կը խաչակնքեմ. — «Հայր մեր որ...»:

Յեղակարծ տեսիլքէ մը լեզուս կը
կարկամի:

Ո՛վ Աստուած, ի՞նչպէս շրթունքներս
գոհաբանութեամբ շարժել, մանաւանդ
ի՞նչպէս բերնիս մօտեցնել հացի սա
առաջին փոքրիկ պատառը, որուն կ'եր-
կննան — մթնցող աչքերովս կը տեսնեմ
ահաւասիկ — սովամահ ուրուականներու
հարիւր ձեռքեր, հարիւր կմախացած,
պաղատագի՛ն ձեռքեր...:

5—6—1916

Վ

Ի Մ Յ Ե Ղ Ս

Իմ ցեղս — ցեղերու մէջ կորսուած
ամենագեղեցիկ գոհար — ահաւասիկ որ
կը մաքրուի, դարերէ ի վեր իր կողերուն
կպած գարշահոտ տիղմէն:

Ու մինչ անել զտարանէն կ'անցնի
անիկա, անոր սիրովը կը պոռթկայ իմ
սիրտս:

Կիրք մը ունի իմ սիրտս անոր մասին
— անոր վտանգներուն ու վեհանձնու-
թեանը մասին -- խօսելու, ամենաբարձր
բեմէ մը, ըստ իմ արդիութեան առջեւ,
անոր մաքրագործումին, անոր հեռզհեռէ
արձակող անձանօթ ճառագայթներուն
նկատմամբ խօսելու:

7—8—1918

Օ Ր Ա Վ Ե Ր Ձ

Իրիկնավերջի ժամերը — տխրագէմ
փոսապեղեր — մթութեան մէջ կը թաղեն
հիմա, իմ կապուտաչուի՛, իմ լուսահե՛ր
օրս:

Ու ես նայելով անոր գեղեցիկ դիւ-
կին, չեմ կրնար, պատուհանիս առջեւ,
արցունքներս զսպել . . . :

Եղս՛ւկ, որ զանի աշխատութեան
սենեակիս մէջը բանտարկեցի:

Եղս՛ւկ, որ իմ խեղճ բարի օրո՞ գաշ-
տերը չի պտտցուցի, և ոչ ալ, իր փա-
փաքին անսալով, թշուառներու անլոյս
ընտանիքները տարի վինք, սիրոյ ու
խրախոյսի այցելութեան:

12—8—1918

ԳԱՂԱՓԱՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

— Ո՛վ գաղափարապաշտութիւն, ո՛վ երկնային հուր, եկո՛ւր ու հոգիիս վրայ իշխէ, իմ հոգիիս իշխանուհին եղի՛ր դուն:

— Ո՛վ մահկանացու, քու հոգիդ ի՞նչ է: Անիկա տարածութիւն ունի՞, լեռներ ու ձորեր կա՞ն հոն, և ծառեր ու ծաղիկներ, ու յալթաջուր գետեր, և ծովեր՝ անդնդաներձ ալիքներով:

— Ո՛վ երկնային հուր, ես չեմ գիտեր թէ հոգիս ճիշտ ի՞նչ է. բայց ամէն բան կը թուի ինձի ըսել, թէ անիկա խաւարով լեցուն քառս մըն է:

— Ո՛վ մահկանացու, եթէ քու հոգիդ խաւարալիք քառս մըն է, ինչո՞ւ զիս կը հրաւիրես անոր տիրուհին ըլլալու:

— Քանզի, ո՛վ երկնային հուր, աստ-

ղերը կը հաւատեն ինձի, որ եթէ դուն գաս ու հրեղէն թեւերովդ սաւառնիս հոգիիս մէջ, այն ատեն հոգիս, որ հիմա անաւոր քառս մըն է, աշխարհ մը սլախի ըլլայ, քան տեսանելի այս աշխարհը՝ աւելի մեծ ու գեղեցիկ աշխարհ մը:

16—8—1918

ԳԱՂԱՓԱՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

— Ո՞վ գալափարապաշտութիւնն, ո՞վ երկնային հուր, եկե՛ւր ու հոգիիս վրայ իշխէ, իմ հոգիիս իշխանուհին եղի՛ր դուն :

— Ո՞վ մահկանացու, քու հոգիդ ի՞նչ է : Անիկա տարածութիւն ունի՞, լեռներ ու ձորեր կա՞ն հոն, և ծառեր ու ծաղիկներ, ու յալթաջուր գետեր, և ծովեր՝ անդնդաներձ ալիքներով :

— Ո՞վ երկնային հուր, ևս չեմ գիտեր թէ հոգիս ճիշտ ի՞նչ է . բայց ամէն բան կը թուի ինձի ըսել, թէ անիկա խաւարով լեցուն քառս մըն է :

— Ո՞վ մահկանացու, եթէ քու հոգիդ խաւարալիք քառս մըն է, ինչո՞ւ զիս կը հրաւիրես անոր տիրուհին ըլլալու :

— Քանզի, ո՞վ երկնային հուր, աստ-

ղերը կը հաւաստեն ինձի, որ եթէ դուն դաս ու հրեղէն թեւերովդ սաւառնիս հոգիիս մէջ, այն ատեն հոգիս, որ հիմա ահաւոր քառս մըն է, աշխարհ մը պիտի ըլլայ, քան անսանելի այս աշխարհը՝ աւելի մեծ ու գեղեցիկ աշխարհ մը :

16—8—1918

քթէն կախեր եմ: Կրնաք խնդալ, և ձեր
գաւազանին ծայրովը անոր պոչին հետ
խաղալ նսեւ, եթէ կ'ուզէք:»

19—8—1918

Ե Ր Կ Ի Ի Ղ

Պիտի դար՝ ու եկաւ, և անցաւ
գնաց. — Հրաշունչ հրէշ մը:

Բայց երբ ան հեռացաւ, ես իր ետեւ
ւէն նայելով տեսայ, թէ անիկա ուրիշ
բան չէր այլ մոլեգնած գոմէշի աչքերով
խաւաքարած խրատւիլակ մը, որուն
կրնայի ես մօտենալ, կոտոշները մէկիկ
մէկիկ փրցնել, ականջներն ու պոչը
մկրատով կտրել, ոճրագործի նայուածքով
իր խոլոս աչքերը դուրս հանել մատովս,
նսեւել:

Եւ կամ կրնայի սրահիս պատին վրայ
զայն կախել, ու բարեկամներուս ցոյց
տալով խաւաքարած վիթխարի այդ ճիւ-
ւաղը՝ անոնց ըսել. — «Բարեկամներ,
ուղածնուդ չափ կրնաք խնդալ երբեմնի
իմ երկխղիս վրայ, որ անա՛ւասիկ զայն

ՄԱՀ ԵՒ ՅԱՐՈՒԹԻՒՆ

Պիտի մեռնինք, մենք ամենքս ալ,
չէ՞ :

Ու թաղուինք պիտի, փոյթ չէ թէ
ո՛ւր :

Ի՛նչ փառք, ուրեմն, մեռնիլ օրուան
պէս, լոյս ու բարութիւն սփռելէ վերջ
մեր չորս դին, և յառնել, առտուան
գեղեցիկ յառնումովը, փոյթ չէ թէ ո՛ւր :

23—8—1918

Հ Ո Գ Ի

Երբեմն կը պատահի որ կեանքի պո-
ղոտային մէջ, սալայատակին վրայ,
անցորդներ նշմարեն լուսային երեւոյթ
մը, և անոր շուրջը խոնուին հետաքըր-
քրութիւնով :

Անոնցմէ ոմանք կը խորհին, թէ
արեւին մէկ ճառագայթն է անիկա թե-
րեւս, ուրիշներ՝ թէ կոտրած թեւերով
թփրտացող թռչուն մը, ու շատեր՝ թէ
անիկա աչքի պատրանք մը, կամ գուցէ
պարզ ոչնչութիւն մըն է :

Ես ինքս ալ այդ ամբոխին հետ կը
նայիմ երբեմն անոր, և անոնց պէս,
կեանքի պողոտային փոշիներէն աղօտա-
ցած աչքերով, կարող չեմ ըլլար որոշ
ճանչնալ հոգիս, ու կը մտածեմ թէ ան-
ծանօթ արեւի շնչուն մէկ ճաճանչն է

անիկա թերեւս, կամ թերեւս անհունէն վար ինկած լուսեղէն թռչուն մը, որ թեւաբեկ, յատակին վրայ կը թփրտայ, ու կը ճգնի նորէն թռչիլ վեր, դէպի երկինք:

28—8—1918

Ջ Ր Ա Ն Յ Ք Ը

Ջրանցքի մը կամուրջէն կը նայիմ ջուրերու միապաղաղ երեսին, զոր մայրամուտի արեւը մեղմօրէն կ'ոսկեղօծէ:

«Ի՞նչ հեղ ու յաւիտենականօրէն բարի է սա ջուրերու սլալծառ ոգին, որ իր շուրջը կեանք ու գեղեցկութիւն կը սփռէ», կը մտածեմ, ու դեռ կը նայիմ գուրգուրոտ, սիրալիւր նայուածքով մը, անոր արեւազօծ երեսին:

Բայց անա՛ ան կը դողդողայ... ան կը կարմրի՛:

«Օգնութի՛ւն, հայրենի առուակս կ'սպաննեն... հայրենի առուակս կ'արիւնի»... կ'աղաղակեմ երազանքներուս մէջ հեռացած. մինչ մայրամուտի արեւը իր յետին ճառագայթը ջրանցքին վրայէն կը քաշէ, արիւնաներկ, մերկ սուր մը ետ քաշելու պէս...:

27—3—1916

†

Ա Տ Ե Լ Ո Ի Թ Ի Ի Ն

Յանցանքը իմա չէ, եթէ իմ սրտս,
որ աղաւնիներու բոյն մըն էր ասեհօք,
որջ մը եղած է հիմա, արու և էգ վազ-
րերու

Եւ ուրախութիւնը, ուրախութիւնը
մահադէմ իմ ատելութեանս, որ կը գիտէ
իր կորիւններուն հանապազօրեայ ծնուն-
դը, և անոնց հեազհեաէ մեծնալով՝ դէպի
թշնամին խոյանալը վոհմակ առ վոհ-
մակ

Եթէ իմ աչքերս արեան ծիծաղով կը
ծիծաղին հիմա, լա՛ւ գիտէ արդար եր-
կինքը, թէ յանցանքը բնաւ իմա չէ:

3—9—1918

†

Յ Ր Տ Ո Ի Թ Ի Ի Ն

Վառարան մը կար, զոր մենք «խան-
դաւառութիւն» կը կոչէինք, ու կը
տաքնայինք անոր հնոցալատ բոցերէն:

Բայց հիմա շիջանած է անիկա, չենք
գիտեր ի՛նչ հովերէ, և մեր աչքերը
տեսքը ատած են գորշ անուխներու:

Աւա՛ղ . . . ինչո՞ւ մեր աչքերը մարած
անուխներ դառնային այսպէս, ու մեր
նայուածքները — երբ զանոնք կ'երկըն-
ցընենք պատմի հողիներու — ցուրտ
մոխիրի նման տարածուէին, դեռակայծ
սրտերու վրայ:

13—9—1918

4

ԱՄԲՈՒՍԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Բանխիմաց՝ այլ... բոկոտն մարդեր,
ուլիսով ստուարահոծ հօտի մը հովիւը
եղած ըլլալ, արջառներու երամակ կ'են-
թազրեն ժողովուրդը և անոր առաջնորդ
կ'անուանեն ինքզինքնին:

Անոր նախ մայել կը սորվեցնեն,
սպա զայն կը վարժեցնեն սրբութիւններ
կոխտակելու, ու թէեւ ի բնէ անեղջիւր,
եղջիւրաւոր խոյի մը պէս մարտական
զլուխ բռնելու իր ստուերին դէմ:

Եւ ի՛նչ անուշ մեղեդիներով այդ մար-
դիկը զայն կը հովուեն. — Անըջային
արօտավայրերէ կ'անցնեն զայն, անմա-
հական ջուրերու եզերքները կը պտտցնեն
անօթի ու ծարաւ, և միշտ նուագաւոր հով
ճարակեցնելով անոր՝ զայն կը վարեն,
իբիկուան մօտ, դէպի սպանդանոց...

Չ Գ Չ Գ ՈՒ Մ

Մտքիս մէջ խորհրդակցական ժողով
մը ի նիստ գումարուած է:

Իդձերս անմիջապէս կ'ըզձան, որ
օրակարգի խնդիրը — ամենակարեւոր ու
անմիջական — շուտով լուծուի, և
մտածումներս ալ, պահ մը մտածելէ
վերջ, իրենց հաւանութիւնը կը յայտնեն
եղած առաջարկին:

Բայց դեռ գործադրութեան որոշումը
չտրուած, իմ ազնուատոհմ հեղգութիւնս՝
ատենապետ՝ ոտքի կ'ելլէ, ու խօսքը
ժողովական մտածումներուս ուղղելով.

«Եղբայրներ՝, կ'ըսէ, ես ալ ձեզի հետ
նոյն կարծիքէն եմ, թէ օրուան հարցը
չատ բարի հարց մըն է: Սակայն, թոյլ
տուէք, որ հակառակ ձեր տեսութեանը
ըսեմ, թէ իր այդ բարութեանն իսկ
պատճառով, ան կրնայ տակաւին ժամա-

նակ մը սեղանին վրայ սպասել : Ու յետոյ, եղբայրներ, հեղ մը պատուհանէն դուրս նայեցէք, տեսնելու համար երկինքը՝ որ ամպոտ է, ու ծառերուն պտուղները՝ որ դեռ գետին իյնալու չափ հատուկցած չեն : Ուստի, ձեզ կ'զգուշացնեմ առ այժմ ու է աշխատութեան որոշում տալէ, բացի այն խիստ խոհեմ աշխատութենէն՝ որ սպասելն է :»

Երկինքին թխութիւնը, ու պտուղներու դեռ կանաչութիւնը... ասոնք ինչ կապեր կրնային ունենալ ամենակարեւոր ու անմխիկան խնդրի մը հետ :

Կ'երեւի թէ շատ բնական ու զօրաւոր կապեր, քանի որ մտածումներուս ժողովին կողմէ միահամուռ որոշուեցաւ հարցին լուծումը ստորագրասել տանձերու ու խնձորներու, և ասոնց նման խել մը ուրիշ միջոցներով հասուննալով իրենց ոստէն լուծուելուն :

13—9—1918

Ա Ր Ե Ի Ը

Արուեստի ու կենցաղավարութեան միակ վարպետ մը կը ճանչնամ ես, արեւը, որ հողիս կ'աւանդէ վեհանձն խոնարհութեան ու աղնիւ պերճանքի դասեր :

Անիկա կը սորվեցնէ ինձի, եղբայրական ժպիտով հացս բաժնել աղքատներուն հետ, ու բաժակս հնչեցնել՝ դիւցաղնախոհ իշխաններու բարութեան բաժակին հետ :

Իմ հիացական աչքերուս առջեւ, ան կ'երկնցնէ իր լուսեղէն վրձինը, ու կը նկարէ, ամէն կողմ, անհուն խորհուրդները անխմանալի երկինքին... :

Բայց, ի՛նչ խեղճ, ի՛նչ խեղճ աշակերտ մըն եմ ես, որ անոր վրձինի հարուածներուն ի տես, ողբոյզ կ'արտասուեմ :

13—9—1918

ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Տղա՛ս, դուն կը ճանչնաս Սշխատութիւնը, եթէ չէ, աճապարէ՛ զայն ճանչնալ ու սիրել :

Աճապարէ՛ բարեկամ ըլլալ անոր . զի անիկա է կեանքին միակ մտերիմը, ինչպէս որ ծուլութիւնը մտերիմն է մահուան . . . :

Դուն պէտք է ապրի՛ս, տղաս, պէտք է ապրիս ու բարձրանաս : Եւ ասոր համար պէտք է Սշխատութիւնը քու սրտակիցդ ընես, քու անձնուէր ու անբաժան ընկերդ :

Պէտք է անո՛ր հետ պտըտիս, անո՛ր հետ միայն զուարճանաս, զայն ամէն օր քու տունդ հրաւիրես, անո՛ր հետ սեղան նստիս, անո՛ր հետ գինովես, ու ըսես իրեն, գինով ու քրտնաշող ճակատով, թէ ի՛նքն է քու սիրուհիդ, քու լոյսդ :

քու հրեշտակդ . . . այն հրեշտակը, որ քեզի համար — երբ դուն օր մը երկինք ելլել ուզես — պիտի իր ձեռքերովը դնէ՝ մինչեւ երկինք բարձրացող լուսափայլ սանդուխը :

27—9—1918

X

Խ Ա Բ Է Ո Ի Թ Ի Ի Ն

Ահա՛ խաբէութիւնը որ իր կղակները կը շարժէ, և իր բերնէն — անսպառ փաստերու աղօրիք — ահա՛ ճշմարտութիւնները որ դուրս կը թափին:

Բայց ինչո՞ւ այդ ճշմարտութիւնները մեզ կը կուրցնեն. մեր պայծառ հորիւզոնը ինչո՞ւ մտախուզի մէջ կը թաղեն:

Ու մենք ինչո՞ւ կը թողունք, որ խաբէութիւնը իր բերնի աղօրիքը դեռ բանեցնէ, և փոքր ճշմարտութիւնները մեծ սուտերու հետ փշրելով՝ անոնց փոշին մեր աչքերուն փչէ, պերճախօսութեան ամենի շունչով:

9—10—1918

ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹԻՒՆ

Երբ անարդարութիւնը կ'արդարացընեմ, ու կը ջանամ աչք գոցել պղծութեան, և ստութեան համար կ'ըսեմ թէ օգտակար պիտանութիւն մըն է երբեմն, անոր համար չէ որ ազգերը բարի են, և անհատները վեհանձն ու արդար: Չէ՛, ատոր համար չէ երբեք. այլ անոր համար որ բնութիւնը — մայր բոլոր ժողովուրդներուն — իր անհուն ժպիտովը զիս կը կաշառէ, և քաղցր ու թախանձագին ձայնով կը խնդրէ ինձմէ որ ես իր զաւակներուն տկարութեանը ներեմ:

Մեր հասարակաց մօ՛րը սիրոյն, ևս ներեմ . . .

9—10—1918

Ա Յ Լ Ա Ս Ե Ր Ո Ի Մ

Իմ խեղճ, իմ խեղճ, իմ խեղճ ընկերս, ինչպէ՛ս դուն կը ծերանա՛ս, դուն կը պղտիկնա՛ս, դուն կը խօլլիկնա՛ս, յորմէ՛հեաէ աչքերդ կ'սկսին չի ճանչնալ փորձուած հին առաքինութիւնները, ու շրթունքներդ, երբ աղնիւ գինիի բաժակը կը մօտենայ անոնց, քթիդ կը խառնուին, դժգոհութեան ծիծաղելի ծալքերով . —

«Ո՛չ ասկէ՛, ինձի աղուէսներու պատրաստած («նոր») գինիէն լեցուցէ՛ք : Անիկա — երբ ես խմեմ անկէ — կեանքիս ճամբան երկու պիտի ցուցնէ ինձի : »

25—10—1918

X
Վ Ե Ռ Ս Ա Յ Լ

Հոն, վեոսայլի պալատին մէջ, իրոււունքի ախոյեանները պիտի ժողովուին քիչ ատենէն :

Ու մենք կը մաղթենք այժմէն, որ իրենց շրթները բանալէ առաջ, անոնք հեղ մը լուսամուտներուն նային :

Լայնափեղկ լուսամուտներուն նային տեսնելու համար — եթէ իրենց աչքերը իրապէս պայծառ են — մեր նահատակներուն արտեւանունքները, որոնց աղետաւոր նայուածքները, դուրսը, ճմուռային օդին մէջ, ապակիներուն առջեւ, կ'սպասեն յաղթութեան լոյսի՛ փոխակերպուելու մէկէն, և փայլեցնելու, անոնց և անոնց սերունդներուն համար, շնորհակալութեան ու օրհնէնքի անդրընթիւմեան արեւներ . . . :

27—11—1918

X

Յ Ն Ո Ր Ք

Հեռաւոր, անծանօթ, ու մթին քա-
րահանքերէ, քար ու շաղախ կը կրեմ
եւ շարունակ :

Բայց հազիւ թէ զանոնք վար կը դնեմ
չինութեան համար, ահա՛ անոնք սուղե-
լով՝ կ'աներեւութանան :

Ու ես չեմ գաղբիր, երկար ատեն,
կրկնելէ նոյն աշխատութիւնը :

Ինչո՞ւ այս յամառ աշխատութիւնը,
կեանքի ծովուն վրայ, ինչո՞ւ անհնար
չէնքի մը այս անհնար հիմնարկութիւնը :

2-12-1918

Y

Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք Ս

Վհուկ մըն է հայրենիքս, սիրենայ
մը, ոգեհմայ հրէ՛ջ՝ որ իր հարազատ
զակընները հարիւրներով ու հազարներով
կը յօշոտէ :

Ան փարատելով կը լտփէ նաեւ իմ
երիտասարդութիւնս, ու իր ատամները
մսխ մէջ կ'ղզացնէ, ամէն անգամ որ
լամբարիս լոյսին առջեւ մարտի երգեր
հիւսեմ, իր թշնամիներուն դէմ և իր
փառքին համար երգուելու :

Ո՛հ, քանի՛ անգամներ, անոր եղունգ-
ներուն հեռքը տեսնելով այտերուս ու
ճակախ վրայ, ուղեցի իրմէ հեռու փախ-
չիլ : Բայց անիկա՞ որ իմ եղբայրներէս
չատերը զիւթելով անոնց արիւնը խմեց,
միշտ դիւթեց և զիս անձնատուր ըլլալ
ու հծծել իրեն, խելակորոյս :

— Իմ կախա՛րդ հայրենիքս, կե՛ր զիս,

լափե՛լ իմ երիտասարդութիւնս . ես չեմ
տրտնջար ակռաներուդ սրութեանը դէմ ,
որուն սուած ցաւը ա՛լ հաճոյք մըն է
ինձի , զի դուն ա՛յնքան գեղեցիկ ես :
Ու յետոյ , չէ՞ որ դուն կը ցանկաս զիս
ուտել , ո՛վ սիրենայ , որովհետեւ խիստ
շատ կը սիրես զիս Թող անո՛ւշ ըլ-
լամ քեզի , վհո՛ւկս , գի՛ցուհիս

3—12—1918 .

7

ՄԱՐԳԿԱՅՆՈՒԹԻՒՆ

Ա՛խ , փոքրիկս , ի՛նչ խենդ , ի՛նչ
պաշտելի յիմար մըն ես դուն , որ ոչինչի
մը համար երկար ատեն կուլաս , ու
ոչինչով կ'ուրախանաս և կը ցատկոտես :
Լաւ է սակայն որ այդպէս ըլլաս : Մարդ-
կութիւնն ալ , հակառակ իր անագնամեծ
զանդուածին , արդէն ճիշդ քեզի պէս է :

Կը յիշե՞ս երբ անցեալ օր քեզ քա-
ղաքին փողոցներէն անցուցի : Դուն այն
ատեն տեսար ճարտարապետ աշտերով ոսկիի
կուռքեր , որ վայրաշարժներու մէջ թաղէ
թաղ կը թռչէին : Նշմարեցի աչուկներդ
որ կը խոշորնային հիացումէ : Թերեւս
կը խորհէիր որ քաղաքին տրուած կա-
ղանդի խաղալիքներ էին անոնք ,
յղկուած փայտէ ու ներկուած կաւէ
հրաշալի խաղալիքներ : Թերեւս Բայց
ես կ'ուզեմ քեզի հաւաստել սա՛ ճշմար-

տուրքներ միայն՝ թէ հարստութիւն ու աղքատութիւն, իմաստութիւն ու արիտութիւն, առանձինն, իրարու արժանի խեղճութիւններ են ինքնին, և գուցէ իրարու հաւասար բաներ: Առաքինութիւնն է միայն մեծ, ա՛յն է միայն տարբեր այս ամենքէն:

Բայց ձա՛գուկս, խօսելով ասոնք, ես վստահ չեմ թէ դո՛ւն՝ թէ քու միօրինակօրէն ժպտուն բուբէզ է որ կը հասկընայ զիս աւելի, եթէ անկարելի է ինձի ասիկա ճշգիւ՝ չեմ դժգոհիր, քանի որ կը կարծեմ թէ մարդկութիւնն ալ ճիշդ քեզի պէս ամէն բան կը լսէ, ու բան մը չիմանալով՝ կը քմծիծաղի խորհրդաւոր բուբէիդ նման:

25—12—1918

ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ԵՒ ԳՈՐՏԵՐԸ

Կրակի գծերուն վերեւ, ծծմբահոտ ամպերու մէջ, ես սուր մը կը տեսնեմ կախուած:

Այդ սուրը — հրեղէն այդ գալստիարը — աղօտօրէն կը ցոլայ ճահիճի մը մէջ, որուն եզերքը կը գտնուիմ ես ինքս, և ուր կը լսեմ գորտեր որ կը կրկան վրդովուած. — «Կոա, կոահե՞ս... կը կոահե՞ս...»:

Ո՛հ, այո՛, տղամասէր գորտեր, լա՛ւ կը կոահեմ ես ձեր վիճակը երբ վերածնունդի գործաւորները գան. գան ցամքեցնել, ուրիշ անկենդան ջրակոյտերու հետ, նաեւ ձեր գարշաբոյր այս ճահիճը:

25—12—1918

ԱՆՍԱՆՁ ԿԻՐՔԵՐ

Կիրքերս, դիւրահոլով կառքի մը լծուած, արժանիքներս կը տանին անձանօթ ճամբաներէ :

Ճամբաները հետզհետէ կը լայննան, կը բացուին, ու կը պճնուին գունազեղ ծաղիկներով :

Խենդ հովեր կ'անցնին, ծառեր կը խնդան, ու ես «դէպի վե՛ր, դէպի երկի՛նք» կը գոչեմ, զգլխած :

Բայց երկինքը տակաւ կը մթազնի, ճամբաները կը դահալիժին, և սանձարձակ կիրքերս, վրնջածայն ու շանթաւըլաց, վար, դէպի դժոխք կը տանին, իմ թուլամորթ ու պոռոտախօս արժանիքներս :

7—2—1919

ՅԵՏԱԴԻՄԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Անկենդան դիակներ, զսպանակներէ լարուած, ման կուգան փողոցները : Սանդուխներէ վեր կ'ելլեն ու կ'իջնեն, այս ու այն ժողովի մէջ կը բողբին, ու իրենց ոսկերոտիքին բովանդակ ծանրութիւնովը՝ կը նախագահեն իսկ անոնց երբեմն :

Մեր անվարակ արիւնը կը բողբէ անոնց դէմ . . . :

Բայց ինչո՞ւ դեռ չեն քաշուիր անոնք մեր մէջէն . մեռեալ այս օրէնքները ինչո՞ւ չեն հեռանար մեզմէ :

Անոնց մեռելութիւնը կը դալիւացնէ մեր աղաքները, և անոնց ներկայութենէն՝ մեր առներուն հիմերը կը փաին . . . :

Աստուած իմ, ի՛նչ մտայնութիւն . . . Աստուած իմ Աստուած, ի՛նչ գարշելի ներսութիւն . . . :

14—2—1919

X

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Կեցցե՛ն անոնք, որոնք — երբ իրենց խօսքերը ի զուր ցանուեցան օդին մէջ — մտան հողին ներքեւը :

Ու հոն՝ դժոխքներու դրացնութեանը մէջ, դժոխային մշակութիւն սովորեցան անոնք :

Կեցցե՛ն իրաւունքի յանդուգն մշակները որոնք, հողին ներքեւը իջնելով, վեր բերին սատանաներու արօրը :

Ու եթէ հիմա զայն վեր ու վար կը քշեն՝ դէմքերնուն սաղայելի դիմակ անցուցած, կեցցե՛ն անոնք, զի բռնակալներու շարքին մէջ սարսափ սերմանելով՝ անոնք պիտի կարողանան անիրաւուածներուն համար հնձել քիչ մը իրաւունք, ու կոխտուածներուն համար քիչ մը մարդկային գութ :

X

ՍՐՏՆԵՂՈՒԹԻՒՆ

Կ'ուզեն որ խնդամ, ու ծափ զարնելով կ'ուզեն որ իրենց հետ պարեմ :

Ի՞նչպէս կարելի է ընել ասիկա : Չեն տեսներ ուրեմն այս փայտամարդերը, որ իմ այտերս տխրութենէ խոռոջացած են, և թեւերս, վշտաբեկ, ուսերս ի վար ինկած :

Ու դեռ կը դրդեն, ու դեռ կը ջանան գրդուել սիրտս, որ ուրախութեան թեւեր բանայ ու թռչի : Բայց սիրտս փեւերաթափ թռչուն մըն է, և ան չուզեր, և ան չկրնար խօլ անծեղներու հետ թռչտիլ . թեւամփոփ կծկուած՝ ան իր վէրքերուն կը մտածէ միայն :

Ի՞նչ, կրկի՞ն թմբուկ, կրկի՞ն ծափ ու ծիծաղ . . . : Անպատճ հողիներ, որ չեն խկ կասկածիր թէ իմ սիրտս, որ բարկացոտ թռչուն մը եղած է հիմա, կրնայ սուր խօսքով մը զերենք կոտցահարել :

ՄԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Գիտութիւնս զիս կը խաչէ, ու գործ-
քերս՝ աչքերուս առջեւ կը ծաղրեն զիս
ամէն ժամ:

Ա՛խ, ո՛րքան պիտի ուզէի վար իջնալ
այս խաչելութենէս, ու երթալ թաղուիլ
Նեղոսի անմարդ մէկ ավունքին վրայ,
մենաստանի մը մէջ:

Այդ մենաստանին պատուհանները,
գիտեմ, կատուի մը զոյգ աչքերուն նման
պիտի փայլէին միապաղաղ գետին վրայ,
քանզի ցերեկները պիտի ևս քնանայի,
ու գիշերները՝ վարք Սրբոց, Սաղմոս և
Մաշտոց պիտի կարգայի: Ա՛խ, կատուի՛
մը պէս՝ մրմնջածայն ու առանց հասկնա-
լու պիտի կարգայի:

Ու եթէ երբեք աղմկալից անցեալէս
տօգոյն յիշատակ մը բղղար ուզեզիս
մէջ, այն ատեն, հոյակապ սգիտու-

թեամբ մը օժտուած, զլուխս պիտի
շարժէի և ըսէի մենակեաց մօրուքիս.
« Գիտե՛մ, գիտե՛մ »:

Եւ ասիկա՝ առանց ճշդիւ բան մը
գիտցած ըլլալու:

23—4—1919

Չ Է Չ Ո Ք Ո Ի Թ Ի Ի Ն

Թեև երս կը հանդերձեմ, ձեռք կ'առնեմ
երանդապնակս, կը հազամ, ու ճակարհ
վրայէն մազերս ետ նետելով՝ պատառիս
առջեւէն կը նայիմ պատուհանէն դուրս,
երկինքին:

— Գո՛յն տուր ինձի, ո՛վ իմ Մուսաս,
կապոյտ, կարմիր, դեղին գոյն. վրձինիս
համար գոյն տուր խակ կեռասի, խնձորի,
ու սոսկալիօրէն հասունցած խոհեմ տան-
ձի. ո՛հ, ձմերուկի՛ գոյն տուր և ցելսոտ
դաշտերու մէջ քաղցրօրէն քնացող սելսի:
Քանզի, ո՛վ իմ Մուսաս, դուն պէտք է
գիտնաս թէ ես կը նկարեմ անգոյն՝ զի
բազմագոյն գիւմանկար մը — Չէզոքու-
թիւնը:

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒ ՍԷՐԸ

— Խօսէ՛, նոր քաղաքացի, և ըսէ
ինձի թէ դուն ի՛նչ մեծագործութիւններ
պիտի ընես, հայրենիքիդ այս աւերակ-
ներուն վրայ:

— Ոչինչ, ո՛վ սէր, ոչինչ, ոչինչ:

— Ի՛նչ, քու արոյրէ այդ բազուկներդ
պիտի չի շարժի՞նք բնաւ, ու մատներդ,
բեղասներու նման, չի՞ պիտի թռչին
հրաշակերտէ հրաշակերտ:

— Այս բազուկներս — այո՛, արոյրէ
— անբուժելի ձանձրոյթով մը պիտի
կողերուս վրայ քնանան. իսկ եթէ երբեք
արթննալով շարժին՝ ատիկա պիտի ըլլայ
նոր աւերումներու համար միայն: Եւ իմ
մատներս որ, ո՛վ սէր, բեղասներու
նման պիտի թռչէին, աւա՛ղ, ցելսերու
մէջ պիտի տապալկին ծանրադանդաղ
խողերու պէս, եթէ դուն իմ հետս չըլլաս:

ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՈՒԹԻՒՆ

Ես կը սիրեմ իմ ասպտամբուժիւնս,
ու իմ խրոխտանքս կ'զգամ թէ հաճելի է
աստուածներուն:

Քանզի ինչպէս հպատակիլ չարին
բանութեանը, և ագիտութեան կուռքե-
րուն առջեւ ծնրադրել:

Լոյսին միայն պիտի խոնարհեցնեմ
ես իմ գլուխս, որ ան զիս օծէ արքայից
արքայ — ազա՛տ քաղաքացի:

Ան պիտի տայ ինձի իշխանութիւն
գլուխս մինչեւ աստղերը բարձրացնելու,
և ճշմարտութիւնը՝ որպէս անպարտելի
սուր՝ փայլակնափայլ շաչեցնելու, իմ
կերտած բարձր հրապարակներուս վրայ:

13—6—1919

Կ Ո Պ Տ Ո Ւ Թ Ի Ի Ն

Կո՞վ ես թէ եզ, հարկ չէ ճշդել. բաւ
է որ կը նշմարենք, ո՞վ կոչտութիւն,
որ դուն վտանգաւոր կոտորներ ունիս և
աղտոտ կճղակներ:

Ու այդ կճղակներդ — ուժիդ և իմաս-
տութեանդ կնիք — իրենց գրոշմը կը
զարնեն ամէն ուր որ երթաս:

Երբեմն նաեւ, բեմերու վրայ եղջիւր-
ներդ կը փայլին, և գոհիկ ափսոսէն՝
հիացումի ու վստահութեան ծափեր կը
ստանաս: Անդրազէտ գրականութեան
մէջէն յաճախ քու ձայնդ է որ կը լսուի:

Չա՞ր, անմի՛տ կոպտութիւն, լաւ
չէ՞ր սակայն, որ դուն մսուրիդ կոպուած
մնայիր, ու քու խօսքերդ — յորդառա՛տ
— յարդ ուտելու պէս առատ առատ ու-
տէիր շուն ինքդ միայն, և անոնցմէ
շիւղ մը իսկ չի ձգէիր մեր առջեւ, մեր
ոտքերուն կոխան ըլլալու համար:

18—6—1919

Ա Ի Ա Չ Ա Ն Ը

Բանջարանոցի մը աւազանն է այն ,
բայց որ ինծի համար՝ ծառերու հովանիին
ներքեւ բաց ձգուած լայնածալ գիրք մըն
է , քանի որ անոր մէջ հոսելով՝ անկէ
ընթերցումներ կ'ընէ բանջարանոցին
աղբիւրը , միօրինակ , ախուր ձայնով մը :

Ի՞նչ ընթերցումներ կրնան ըլլալ
ատոնք , սակայն . սաղմո՞ս , սիրավէ՞ս
թէ եղերերգական պատմութիւն :

Ըսէ՛ր , աղբիւր , ինծի ըսէ՛ր
անունը այդ գրուածքներուն , զոր դուն
կը կարգաս , ցորեկ ու գիշեր , պատու-
հանիս ներքեւ , հեծկլտալով :

8—5—1918

Ա.ՉԱՏԱԿԱՆՈՒԹԻՒՒՆ

Ահա ան կը սլանայ մեզի յաղթական
Ամազոնի մը պէս , ու մենք անոր օտքե-
րուն առջև կը խոնարհինք : Գետին կը
նետենք պահպանողականի մեր ժանգոտ
զէնքերը և արմատականութեան բոլոր
սուրերը թիթեղէ :

Մենք Ազատականութեան գերիններն
ենք . թող ան մեզ ձերբակալէ : Թող իր
թեւը չզթայի օդակի մը նման անցընէ
մեր թեւին ու պտտցնէ մեզ մեծ պողո-
տաներու մէջ և բազմամբօխ հրապարակ-
ներու վրայ : Մենք չի պիտի ամչնանք
կալանաւորի մեր վիճակէն , այլ փայլինք
պիտի հարատութենէ , ու երջանկութենէ
ցնծանք :

Զի ահաւասիկ որ անոր հմայքները՝
լուսեղէն բանակներու հանգոյն մեզ կը
պաշարեն , ու կը պատրաստուին իրենց
հետ մեզ վազցնել , զէսի հայրենաչէն
աշխատութիւն :

1—8—1919

ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹԵԱՆ ՈԳԵԿՈՉՈՒՄ

Խեղճ Բեգաս, իմ խեղճ ձիւ, որ վաղաժամօրէն կը զառամիս ակուններու քակորաբոյր խալազութեանը մէջ:

Քու երբեմնի հրեղէն բաշերդ՝ պարուսնոցիդ վրայ ինկած են յանգու սփռոյն բոցերու պէս, և քու վէս գլուխդ, որ եթերին մէջ՝ դէպի աստղերը կ'աշտարակուէր, հիմա թալուած է մտուրի մը մէջ՝ անհամ խոհեմութիւններու հաճարն ու գարին ճարակելու:

Դուն ստքերդ շեւ գարններ գեանին, և ճանճերու անթիւ հոյլեր կը բլղան շուրջդ, ալտոս շահերու ձօնուած մեղեգիներով:

Ի՞նչ եղաւ քեզի, Բեգաս, որ կը հանդուրժես քեզ պարուրող այս գարշ գոլորչիին... Ամբասիր ուսիդ վրայ սարօրինակ իմաստութիւն մը փակչած է

արիւնաքամ որդի մը հանգոյն, ու ես կը նշմարեմ լուսնային պայտերդ, որ գեանի ցեխերուն մէջ խրած են ու խաւարած...:

Աղէ՛, Բեգաս, ցո՛ւնց տուր թեւերուդ ու բաշիդ ու բացուէ՛, և հրեղէն շունչիդ տուր հեղ մը եւս վրնջել՝ մեր թափուր հորիզոններուն վրայ:

ՇԱՀԱԽՆԴԻՐՈՒԹԻՒՆ

Ո՛ւր են իմ երբեմնի անշահախնդիր,
այլասէր ճաշակներս :

Անոնք մեռա՛ն . . . ես զանոնք ըս-
պաննեցի՛ . . . :

Անոնց զերեղմաններուն վրայ — որ-
պէսզի անոնք արթննալով չի կարողա-
նան ելլել — ոսկիի կոյտեր կը գիզեմ
հիմա, ամէն օր :

Ինչ սղուճ՛ր, սակայն, իմ անկործան
սպարանքներս, և ամարանոցներուս
ստուերները — անանց — որքա՛ն ճերմակ
կամ երփնադոյն՝ լիճերու կապոյտ ջու-
րերուն մէջ : Եւ իմ սահակներս ի՛նչքան
ուշիմ են, երբ իրենց թմբուկները կը
զափեն օրուան ամէն պահերուն՝ «*Թրամ, Թրամ, Թրամ*» :

Ա՛հ, այո՛, այս կարճ կեսնքին մէջ՝
զբամ զբամ, զբամ զբամ կը գիզեմ ես

լուկ, ու իմ օրերս կը մաշեցնեմ . կը
մաշեցնեմ մուրացկանի մը աղտոտ ու
սլառառատուն կօշիկներուն պէս որ
գոխներու մէջ կը քսկատուին քուրջերու
ի խնդիր, և կամ ի խնդիր՝ դեռ չի ծնած
օրերու համար՝ անշահ մետաղի և ասպակիի
դոյնդդոյն կտորուանքներու :

8—8—1919

А

Զ Ո Ի Գ Ա Կ Շ Ի Ռ

Ահա՛ մարդկութիւնը, ահաւասի՛կ և դուն:

Ու դուն կրնաս ձայնդ դառնացնելով՝ պոռալ մարդկութեան երեսին. — «Դուն չա՛ր ես, անգո՛ւթ ես ու անդարմանելիօրէն վատ»:

Եւ քիչ մը մտածելէ վերջ՝ կրնաս ձայնդ իջեցնելով գետին նայիլ ու յարել. «Բայց ոչ աւելի վատ՝ քան ես ինքս»

11—8—1919

Ж

Ճ Ա Մ Ա Ր Տ Ա Կ Ո Ի Թ Ի Ի Ն

Կրնանք խօսիլ, այո, մենք կրնանք ամենամութ գիշերին մէջ իսկ՝ ջատուկներու ջահրակը դարձնել, և մանե՛լ, մանե՛լ, մանե՛լ — անել խօսակցութեան անծայր թելը:

Ու յետո՞յ:

Ու յետոյ դայն կրկնապատկել, եռապատկել, քառապատկել, դայն պարան մը շինել, անով կապելու համար ձեռքեր՝ որոնք պէտք էր որ աշխատէին, ոտքեր՝ որոնք պէտք էր որ օգնութեան վաղէին, աչքեր՝ որոնք պէտք էր որ տեսնէին մեր կեանքին սպառնացող վտանգը

Այո, կրնանք խօսիլ, եղբայրներ, և կրնանք՝ իրարու հայրոյելով՝ ճամարտակութեան ջահրակը դարձնել մինչեւ լոյս, որ կը խալնի, որ կը գծուարանայ գալու:

22—8—1919

ՄԻՕՐԻՆԱԿ ԿԵԱՆՔ

Կերայ օրն ի բուն, և խմեցի, ու եթէ
ձեռքերս շարժելով քրտնեցայ քիչ մը,
ատիկա ըրի ա՛լ աւելի ուտել խմել կա-
րենալու համար:

Ու յետոյ, տեսնելով որ Յայգանուշ,
իմ սեւահեր աղախինս, «մեծ լուսամու-
տ»ին վարագոյրը կը քաշէ, ձայնեցի
իրենն որ սուրճս շուտ բերէ:

Բերաւ:

— Կեցցե՛ս, Յայգանուշ, ըսի, շա-
քարը շատ ըրի՞ր:

— Այո՛, Տէր:

Ու սկսայ սովորական քաղցր սուրճս
առնել — քնանալ՝ խոկալով:

22—9—1919

Հ Ր Ա Ժ Ե Շ Տ

Չի վերջացնե՞նք, ո՛վ իմ Մուսաս,
ալ չի վերջացնե՞նք մեր երգերը, որոնք
կը խորհիմ թէ քիչերէ սիրուած են և
խիստ քիչ:

Բայց դուն չես ուզեր բնաւ զիս թո-
ղուլ, ու ես հնարք մը գտած եմ քեզ
ինձմէ վայրկենապէս հեռացնելու. զի-
տե՞ս, ի՞նչ է այդ հնարքս. — վաճառու-
կանութիւն ընել:

Այո՛, վաչխառու-վաճառականութիւն
պիտի ընեմ ես, շա՛տ, ու սեղանիս վրայ
արծաթ պնակներ՝ և կուրծքիս ոսկի կո-
ճակներ պիտի շարեմ: Ու շատ պիտի
պարտտանամ, ո՛վ իմ մուսաս, և պա-
րարտագեղ պատուաւոր մարմինիս՝ գետ-
նամած ողջոյններ պիտի ստանամ, շա՛տ:

7—7—1919

ՓԱՌՔԻ ԿՈԹՈՂՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

(Ա Ր Զ Ա Կ)

I

Անցո՛րդ, դուն ի՞նչ ես .
 Կի՞ն թէ աղջիկ, մա՞րդ թէ պատանի . . .
 Փոյթ չէ . միայն թէ գիտցիր
 Որ հոս ժամագիր եղած են
 Հուրի ու ջուրի, անօթութեան ու սուրի
 Անհամար զոհերու ոգիները,
 Որ քու քայլերդ, և շրջանը քու արիւնիդ՝
 Հո՛ս, այս կոթողին առջեւ, վայրկեան մը
 կեցնեն :

II

Հոս կը հանդչի Շաքէ, գիւղացի հայ կիներ,
 Իր կաթնկեր մանուկին հետ :

Ուխտաւո՛ր, եթէ քու աչքերդ՝
 Ի տես անդունդին խորութեանը ու ժայ-
 ւերու դաժան ցցունքին՝
 Կը լեցուն զաւէ,
 Սրբէ՛ Արցունքներդ :
 Բայց եթէ կուլաս հիացումէ
 Ու մտածումներէ, սիրայոյզ ու երախ-
 տազէս,
 Լա՛ց, ուխտաւոր, լա՛ց . ու կանչէ զիս ալ
 Որ ես ալ լամ քեզի հետ :

III

Խոստովանէ, այցելու, թէ կեանքը
 Այս ազատ արեւին ներքեւ՝
 Գեղեցիկ է :
 Բայց աւելի գեղեցիկ է մահը՝
 Ազատութեան համար ինկող զիւցազնե-
 րուն :
 Ասիկա կը խոստովանի հոս, երկնասալաց
 այս կրանիթը :

Յ Ա Ն Կ

1.	Ստրջանք	5
2.	Զղջում	6
3.	Ինքնաճանաչում	8
4.	Շիտթանք	10
5.	Ասպաշաւ	12
6.	Անձնագործութիւն	14
7.	Զարթօնք	16
8.	Սիտիանք	17
9.	Թախիծ	18
10.	Կարեկցութիւն	19
11.	Մտերմութիւն	20
12.	Երկմտանք	21
13.	Անդորր	24
14.	Բարձրացում	25
15.	Անկում	26
16.	Հրաւէր	27
17.	Եղբայրութիւն	29


18.	Անաթոլիա	32
19.	Կեանք	34
20.	Արուեստ	35
21.	Ինքնաքննադատութիւն	36
22.	Դժբաղդութիւն	38
23.	Յիշատակ և Յոյս	39
24.	Ժամանում	41
25.	Յուսախարութիւն	42
26.	Նոր տարի	43
27.	Զինահալ	44
28.	Կուրութիւն	45
29.	Պատերազմի Տարիները	46
30.	Բանաստեղծը	47
31.	Բարկութիւն	49
32.	Զկնորսութիւն	50
33.	Դէպի Բնութիւն	51
34.	Ռուսիա	53
35.	Գերմանիա	54
36.	Ծերութիւն	56
37.	Քաջութիւն	57
38.	Խոնջենք	59
39.	Հովը	60

40.	Լոռութիւն	61
✓ 41.	Իղձեր ու Վիշտեր	62
42.	Լաւատեսութիւն	64
43.	Կովկաս	65
44.	Յուսահատութիւն	66
45.	Պայքար	67
46.	Գործ	68
47.	Անուրջ	70
48.	Ոռոգումը	72
49.	Սէր	73
50.	Անկեղծութիւն	75
51.	Ճշմարտախօսութիւն	76
52.	Ինքնադստում	77
53.	Քմահաճոյքներ	78
54.	Արդարութիւն	79
55.	Ասլաշխարութիւն	80
56.	Ստախօսութիւն	81
57.	Ծուլութիւն	82
58.	Երազ ու Ողջմտութիւն	83
59.	Նիւթապաշտութիւն	84
60.	Ընթրիք	85
61.	Իմ Յեղս	86

62.	Օրավերջ	87
63.	Դաղախարապաշտութիւն	88
64.	Երկիւղ	90
65.	Մահ և Յարութիւն . . .	92
66.	Հոգի	93
67.	Զրանցքը	95
68.	Ատելութիւն	96
69.	Յրտութիւն	97
70.	Արեւը	98
71.	Զգձգում	99
72.	Ամբոխավարութիւն . . .	100
73.	Աշխատասիրութիւն . . .	102
74.	Խարէութիւն	104
75.	Ներդամտութիւն	105
76.	Այլասերում	106
77.	Վերսայլ	107
78.	Յնորք	108
79.	Հայրենիքս	109
80.	Մարդկայնութիւն	111
81.	Վերածնունդը և Գորակը	113
82.	Անսանձ կիրքեր	114
83.	Յետադիմականութիւն . .	115

84.	Յեղափոխականութիւն . .	116
85.	Սրտնեղութիւն	117
86.	Մենասիրութիւն	118
87.	Զէղոքութիւն	120
88.	Քաղաքացին ու Սէրը . . .	121
89.	Ազատ Քաղաքացիութիւն	122
90.	Կոպտութիւն	123
91.	Աւազանը	124
92.	Ազատականութիւն	125
93.	Խանդավառութեան Ոգեկոչում	126
94.	Շահախնդրութիւն	128
95.	Զուգակշիռ	130
96.	Ճամարտակութիւն	131
97.	Միօրինակ Կեանք	132
98.	Հրաժեշտ	133
99.	Փառքի Կոթողներուն համար	134







«Ազգային գրադարան»



NL0323629

14.703